



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

3529

Горы и горы.

Р - горы

491.99-8

7-23

1902

2010

4 20 02

31586 cub

34րդ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ  
ԴԱԻԹԵԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԵԱՆ

ՆԱԽԱԿՐԹՈՒԹԵԱՆ ԱՄԲՈՂԶ ԴԱՍԸՆԹԱՑԲ  
ՀԱՄԱԿԵԴՐՈՆ ԴՐՈՒԹԵԱՄԲ

# ՆՈՐ ԴՊՐՈՑ

Բարոյագիտութիւն, Բարոյս. Կրթութիւն,  
Պատմութիւն, Աշխարհագրութիւն, Թուարանութիւն,  
Գիտութիւններ, Մայրենի լեզու

Պ Ա Տ Կ Ե Ր Ա Չ Ա Ր Դ

Տարրական Ընթացք

Ժ. ՊՐԱԿ

ԳԻՒԹ ԱՇԱԿԵԻՏԻՆ

491.99-8  
7-23

معارف نظارت جلیله سنك ۳۴۳ نومرولى و فى  
تاريخه و رخصتنامه سبله طبع اول

ՀՐԱՏԱՐԱԿԻՉ

ՍՄԲԱՏ ԴԱՐԹԵԱՆ

1902

428  
88-ՌԱ

ԲԱՐՈՅԱԳԻՅՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ



ԱՆՁՆՈՒԻՐՈՒԹՅԱՆ

1. ԽՍՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ. — Եսասեր ըլլալու չէ՛. — Կը մեշէք  
հարկաւ ձգուռին ու Մըջիւնին պատմութիւնը զոր օր  
մը խօսեցայ ձեզի: Մըջիւնը մերժեց խեղճ ձգուռը  
պաշտպանել, որովհետեւ շատ եսասեր էր: Լաֆոնթէն  
ուրիշ առակ մ'ալ զրուցած է: Մուկ մը խոշոր կտոր  
մը պանիրի մէջ կը մտնէ, կ'ուտէ ու հոն հանգիստ  
կ'ապրի, կը պարարտանայ: Եր դրացիները սաստիկ նե-  
ղութեան մէջ կ'իյնան, կուգան կ'աղաչեն որ իրենց  
քիչ մ'ուտելիք տայ: Ի՞նչ կը պատասխանէ, գիտէ՞ք.

«ձգնելու համար այս սեղ եւլ ֆաշուեր,  
Ա՛յ չեւ հոգար ես գործերն աշխարհիս,  
Ի՞նչպէս օգնեւ ձեզ, ո՛վ բարեկամներ,  
Կ'աղաչեւ՝ գոցեք, մի՛ վրդովեք զիս.»

Ու դեր մուկը դռնակը կը գոցէ իր դրացիներուն ե-  
րեսին: Չէ՛, չեմ յուսար որ ձեզմէ մէկը ուզէ այս Մուկին  
ու Մըջիւնին նմանիլ, անոնց պէս եսասեր ըլլալ: Եսա-  
սէր մարդը մինակ ինքզինքը կը մտածէ, հոգ չ'ըներ  
ուրիշներուն ցաւերը, վիշտերը: Գէշ բան է աս, շատ գէշ:

- 1. Առած. — Մարդ որչափ եսասեր ջըրայ, ա՛յնքան  
ինկզինելը կը շփե եւ բարի բաներու կը վարժուի:
- 2. Առած. — Իբրեւ մարդ մեր պարսակակալութեան ե  
ուրիշներն աւելի սիրել քան մեր անձը:

2. ԽՍՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ. — Պէտէ ուրիշները իր անձէն աւելի  
սիրել. — Եսասիրութենէ ազատելու միակ միջոցը սա  
է որ ուրիշները մեզմէ աւելի սիրենք: Ինչո՞ւ համար  
կենդանիներու մէջ ամէնէն ազնիւը, ամէնէն օգտակարը

Նոր Դպրոց, Ժ. Պրահ

1002  
8905

2-11-1921

ՀԱՅԱՍՏԱՆԻ  
ԳՐԱԴԱՐԱՆ

չունն է, կ'ըսենք: Որովհետեւ շունն իր տերը կը սիրէ ա'յնչափ որ, եթէ հարկ ըլլայ, անոր համար կը մեռնի:

Փորձեցէ՛ք ձեր մէկ բարեկամը շատ սիրել, այնպէս որ անոր մէկ վիշտին համար դուք աւելի վշտանաք, անոր ուրախութեան համար աւելի ուրախանաք, ու պիտի տեսնէք թէ որչափ բարի կ'ըլլայ ձեր սիրտը: Երբ ձեր գրպանին մէջ քառասուն փարա կայ, ու մտքերնիդ դրած էք անով շաքար գնել կամ խաղալիկ, տըւէք զայն աղքատիկ տղայի մը, եւ պիտի տեսնէք թէ որչափ սրտերնիդ կը բացուի:

3. Առած. — Ի՛նչ աղիկ բաւ որ ֆեզի հաւնար կը խորհիս, խորհե՛ քարեկաւիտ հաւնար սոյ:

**3. ԽՍՍԱԿՑՈՒԹԻՒՆ.** — Համակրութիւնը. — Մտքերնիդ դրէ՛ք, տղաքներս, որ բնաւ մէկուն վիշտ չպատճառէք, ընդհակառակն՝ վիշտ ունեցողներ փնտուեցէ՛ք ու մխիթարեցէ՛ք զանոնք: Երբ սեղան կը նստիք լաւ կերակուրներ ուտելու, խորհեցէ՛ք որ դուրսը աղքատ տղաք կան որ չոր հաց անգամ չունին ուտելու: Երբ ձմեռ կուգայ ու տաք հագուստներ կը հագնիք, մտածեցէ՛ք թէ դուրսը բոպիկ ու կիսամերկ պզտիկներ կան: Երբ կը փնտուէք այդ խեղճերէն մէկը ու կը մխիթարէք զայն, ըսել է՛ կը համակրիք անոնց: Այո՛, խեղճերուն, ցառունեցողներուն համակրելու է:

4. Առած. — Ուրիշներու ցաւերուն վրայ խորհեղուհե՛:

5. Առած. — Երբ մեկուն կը հաւնակրիք, անոր վիշտը կը քեքեցնե՛ք:


**4. ԽՍՍԱԿՑՈՒԹԻՒՆ.** — Անճնուէր ըլլալու է խճճանքի բիճ. — Բարեզի մէջ ութ տարեկան ազջիկ մը ոտքերը քաշուած, անդամալոյժ՝ միշտ պատուհանին առջեւ կը

նստէր ու բան մը չէր կրնար ընել: Եղաւ որ իր մայրը մեռաւ, հայրն ալ կուրցաւ: Ի՛նչ ընելու էր խեղճ ազջիկը: Մտածեց որ հիմա ինքը պէտք է օգնէ իր հօրը: Անմիջապէս կօշիկի մեծ գործասունն մը կ'երթայ ու կը խնդրէ որ իրեն գործ տան: Ամբողջ ցորեկն ու գիշերուան մէկ մասը կ'աշխատո՛յ՝ մուճակ կը կարէ, և օրական մը ձեռք բերելով՝ իր կոյր հայրը կ'ապրեցնէ:

Ուրիշ տղայ մը, ժորժ անունով, դեռ տասներկեց տարեկան, կը կորսնցնէ իր հայրն ու մայրը: Տանը մէջ կը մնան իր երեք պզտիկ քոյրերը և մեծ հայրը որ հիււանդ էր, ու տեղէն չէր կրնար շարժիլ: Ի՛նչ ընէր հիււանդ ժորժ: Խելացի ու քաջասիրտ տղայ էր. — կ'երթայ գործարանատէրի մը քով ու կ'աղաչէ որ իրեն գործ տայ: Ժորժ դպրոցէն ելած էր ու աղէկ բաներ սորված էր գիտութեան վրայ: Գործարանատէրը կը հաւնի անոր ու քովը կ'առնէ: Ժորժ ցորեկը քանի մը ժամ կ'աշխատէր գործարանին մէջ, յետոյ հրաման կ'ուղէր գործարանապետէն որ տուն երթայ, հոն աշխատի ու իր քոյրերուն վրայ հօկէ: Այս կերպով ժորժ հսկեց, խնամեց, մեծցուց իր պզտիկ քոյրերը, ինչպէս հայր մը մայր մը: Երբ մեծ հայրը մեռաւ, արդէն շէնք շնորհք տուն տեղ չինած էր ժորժ:

6. Առած. — Տղաքներ, երբ (Ասուած չընէ), որ մը դժբաղդութիւն մը գայ ձեր վրայ, ֆա՛ջ եղե՛ք, ձեր յոյսը ձեր աշխատքեանը վրայ դրե՛ք:

**5. ԽՍՍԱԿՑՈՒԹԻՒՆ.** — Անճնուէր բարեկամութիւն. — Ասկէ շատ ու շատ տարիներ առաջ, քաղաքի մը մէջ կ'ապրէին երկու փիլիսոփաներ, Տամոն ու Պիթիաս. երկուքն ալ իրարու բարեկամ՝ իրարու վրայ հօգի կուտային: Պիթիասի թշնամիները օր մը կ'երթան քաղա-



14528-22

87

քին իշխանին կ'իմացնեն, իբր թէ Պիթիաս իր վրայ գէշ բաներ կը խորհի: Իշխանը կը բարկանայ, կը բռնէ Պիթիասը և մահուան կը դատապարտէ: Երբ կուգայ այն օրը որ Պիթիասի գլուխը պիտի կտրեն, իշխանին լուր կը գրկէ որ իրեն քսանըչորս ժամ հրաման տայ, որ երթայ իր գիւղը, կարգ մը գործեր կարգադրէ ու գայ: Իր Տամոն բարեկամը երաշխաւոր կ'ըլլայ և յանձն կ'առնէ անոր տեղ բանտարկուիլ:

Իշխանը հրաման կուտայ Պիթիասի որ կը մեկնի և Տամոն անոր տեղ բանտ կը մտնէ: Քսանըչորս ժամը լրանալու վրայ է, դեռ Պիթիասը չի գար: Այն ատեն Տամոնը կ'առնեն կը տանին՝ գլուխը կտրելու համար: Տամոն շատ ուրախ էր որ իր բարեկամը կ'ազատի: Բայց վերջին վայրկեանին, երբ դահիճը սուրը կը վերցնէ անոր վիզը կտրելու համար, Պիթիասը շնչապառ կը համի ու իր բարեկամին վիզը կը նետուի: Իշխանը այս բանը կը տեսնէ, կը հիանայ անոնց բարեկամական սիրուն վրայ, կը ներէ Պիթիասին, կը կանչէ զանոնք իր քով և կը խնդրէ որ զինքը ալ իրենց բարեկամ ճանչնան:

7. Առաձ. — Անձնուէր մարդը շատ սպնիւ սիրս մը եւ բարձր հոգի մ'ունի:

8. Առաձ. — Անձնուէր եղողը ուրիշին բարիք ընել կ'աշխատի:

**Գ. ԽՈՍՈՒԿՑՈՒԹԻՒՆ. — Անձնուէր՝ դեպի մարդկութիւն.**

Մարդիկ կան, գիտուն մարդիկ, որ գիշեր ցորեկ կ'աշխատին գիւտեր ընելու. այսինքն այնպիսի աղէկ բաներ ընելու որ մարդոց օգուտ մ'ըլլայ, և մարդիկ աւելի հանգիստ ապրին: Ահա այս տեսակ մարդիկ հնարած են շոգենաւոր, երկաթուղին, հեռագիրը եւ ելեկտրական լոյսը:

Ազնիւ մարդիկ որ գիշեր ցորեկ ուրիշներուն աղէ-

կուծիւնը կը մտածեն: Իրենց համար անուն մը, փառք մը հերիք է, որովհետեւ շատ անգամ այս մարդիկ իրենց կեանքը կուտան, թշուառ կ'ապրին՝ գիտութեան և մարդկութեան սիրուն համար: Անոնք են որ մեծ մեծ հիւանդութեանց դեղ ու դարման կը փնտռեն, աշխարհի ամէն կողմը կը պտտին, հիւանդներու մէջ կ'անցընեն իրենց կեանքը, որ օր մը աղէկ դեղ մը գտնեն:

9. Առաձ. — Ով որ մարդկութիւնը չի սիրեր, անկիւս մարդ չէ՝ անասուն է:

**Ժ. ԽՈՍՈՒԿՑՈՒԹԻՒՆ. — Անձնուրացութիւնը ուրախ կ'ընէ մարդը.** — Միլիոնատէր մարդ մ'ունէր մէկ հատիկ գաւակ մը որ մեծցած՝ երիտասարդ եղած էր, բայց ո՛չ արհեստ սորված էր, ո՛չ գիտութիւն, և սաստիկ կը նեղուէր պարսպ օրեր անցընելով: Մայրը կը տեսնէ որ իր տղան օր օրի կը նիհարնայ, կը տկարանայ, միշտ տրխուր, միշտ ճանճրացող: Ո՛չ գեղեցիկ պարտէզները, ո՛չ ընտիր ձիերը, ո՛չ սքանչելի կերակուրները անոր սիրտը չեն ուրախացնէր: Մայրը կը յուսահատի, վերջապէս օր մ'ալ կ'ելլէ կախարդ կնոջ մը քով կ'երթայ և իր տղուն վրձակը պատմելով՝ դեղ մը կը խնդրէ անկից: Կախարդ կինը քիչ մը խորհելէ յետոյ կը պատասխանէ. — «Մէկ դեղ մը կայ ձեր տղուն համար: Իրեն ստակ տուէք, թանկագին բաներ տուէք՝ մատնի, ոսկի չըղթայ, ժամացոյց, հագուստ՝ և ստիպեցէք որ երթայ աղքատներ գտնէ և անոնց տայ:»

Մայրը կը վերադառնայ և անոր ըսածին պէս կ'ընէ: Տղան երբ աղքատներուն հետ յարաբերութեան մէջ կը մտնէ, կամաց կամաց թշուառութիւնը կը ճանչնայ, և ամէն անգամ որ բարիք մը կ'ընէ, սիրտը ուրախ կ'ըլլայ: Այն ատեն կը սկսի սիրել կեանքը և միշտ կ'աշխատի ուրիշներուն նուիրել իր անձը: Փրկուած էր միլիոնատէրին տղան, ան հիմա հասկցաւ թէ ուրիշներուն բարիք ընելով մինակ երջանիկ կրնայ ըլլալ:

9. Առած. — Որչափ աչ պզտիկ ըլլաք, եթէ ձեր ներսը զոնորութեան՝ անձնուրացութեան զգացում կայ, դուք մեծ եք:

10. Առած. — Առաջինութիւնը ինքնին կը վարձատրէ մարդը, որովհետեւ կ'ուրախացնէ, կը մխիթարէ մարդուն սիրտը:

**Տ. ԽՕՍԱԿՅՈՒԹԻՒՆ.** — Ամբողջ բարոյականը անձնուրացութեան մէջ է. — Տղաքներս, երբ օր մը մեծնաք երիտասարդ ըլլաք, քանի մը գլխաւոր պարտականութիւններ ձեզ պիտի շրջապատեն. օգտակար պիտի ըլլաք ձեր ձեռողքին ու ձեր նմաններուն: Պիտի աշխատիք որ ձեր հայրն ու մայրը աղէկ ապրեցնէք, եթէ անոնք ձեզի կարօտ են. իսկ եթէ ձեզի կարօտ չեն, ազնիւ մարդ պիտի ըլլաք որ անոնց սիրտը ուրախ ըլլայ: Պիտի աշխատիք ձեր գիւղին կամ քաղաքին համար: Հոգ պիտի տանիք ձեր թաղի դպրոցին, ձեր գիւղի եկեղեցիին, արհեստներուն, աղքատներուն:

Ինքզինքը մոռնալ, ուրիշներուն նուիրել՝ բարոյականի ամենէն մեծ աստիճանն է: Ուրիշներուն՝ ծանօթներու թէ անձանօթներու՝ օգնել, նեղութեան մէջ եղողին բարիք ընելը ամբողջ մարդկութիւնը սիրելուն չան է: «Սէրը մաքուր սրտերու մէջ կը հանգչի, ինչպէս ցօղի կաթիլը ծաղիկի մը բաժակին մէջ:»

Բարոյականի այս դասերուն պատկն է Աւետարանին սա խօսքը. — «Սիրեցեք զիմեանս»:

**ԱՄՓՈՓՈՒՄ ՏԱՆՆԵՐՈՐԴ ԱՄՍՈՒԱՆ**

Մինակ ու մինակ մեր անձին, մեր հանգստութեանը վրայ խորհելու չենք, անձնասիրութիւնը գէշ բան է, և անկէ ազատելու մէկ միջոց կայ. ուրիշը մեզմէ աւելի սիրել: Չանանք որ բնու մէկու մը վիշտ չպատճառենք, ընդհակառակ, միջոցներ փնտռելու ենք ուրիշները մխիթարելու: Մեր ընտանիքը սիրենք, անոնց համար ընենք ամէն զոհողութիւն: Ասիկա մեր պարտքն է արդէն. բայց աւելի ազնիւ բան մը ըրած կ'ըլլանք, երբ օգնութեան հասնինք այնպիսի մարդոց, զորոնք չենք ճանչնար, որոնք մեր կրօնքէն չեն, մեր սզգէն ալ չեն: Ամբողջ մարդկութիւնը սիրելու ենք:

**ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹԻՒՆ**

ԴԱՍ. 1. — ԴՊՐՈՑԻ ԿԵԱՆՔԸ

**1.** Մենք ամէնքս ալ, մանչ թէ աղջիկ, մեր պըզտիկ հասակին մէջ երջանիկ ենք որ կրնանք դպրոց յաճախել, ուսում սորվիլ:

Հոս, դպրոցին մէջ է որ պիտի սորվինք թէ աշխատութիւնը օգտակար բան է: Այն որ չ'աշխատիր, ապրելու արժանի չէ: (\*)

Աշխատութիւնով ո՛չ միայն ապրուստ ձարել կարելի է, այլ նաեւ անով գոհ և ուրախ կ'ըլլայ մարդ:

**2.** Բայց մեր աշխատութիւնը այն ատեն արդիւնաւոր կ'ըլլայ, երբ արճով աշխատինք, կանոնաւոր ու յարստ աշխատինք:

Պէտք է որ ժամանակէն առաջ դպրոցէն ելլենք, այլ գոհն նախնական ուսումը աւարտելով՝ շրջանաւարտի վիպագիր աւանք:

**3.** Պզտիկ տղայ մը՝ երբ 4—5 տարեկան է, Մանկապարտեզ կը մտնէ: Երբ 7—9 տարեկան ըլլայ, Մանկապարտեզը աւարտելով՝ կը մտնէ Նախալրբարան: Վեց տարի ալ Նախակրթարանի մէջ ուսնելով՝ կ'ըլլայ շրջանաւարտ:

**4.** Անկէ ետքը, եթէ իր հայրը ուզէ, տղայ մը կը մտնէ Միջնակարգ Վարժարան և հոն աւելի շատ ուսումներ կը սորվի: Իսկ եթէ հայրը ուզէ, իր տղան արհեստի կը դնէ:

**1.** Ի՞նչ բաներ կը սորվինք դպրոցին մէջ: Ի՞նչ կ'ըլլայ մարդս

(\*) Ապրիլն անհրաժեշտ չէ, քիավարելն անհրաժեշտ է կ'ըսէ Անգղիական առած մը:

աւխասուրեան ընդհիւ : — 2. Ի՞նչպէս աւխասելու ենք : Ե՞րբ ելլելու ենք դպրոցէն : — 3. Ըստք թէ պզտիկ տղայ մը առաջ ո՞ր դպրոց կը մտնէ : Իսկ Մանկագարսէգէն ե՞տք : — Ո՞րչափ պէտք է մնայ Նախալիքբարանի մէջ : — 4. Նախալիքբարանն աւարտելէ ետք, ի՞նչ կ'ընէ տղայ մը :



2. ԳԱՍ. — ԱՐՀԵՍՍԱՒՈՐԻ ԿԵԱՆՔԸ

5. Ամէն արհեստ լաւ է : Պէտք է գէշ աչքով նայիլ այս կամ այն արհեստին : Ամէն գործ իր դժուարութիւններն ունի : Երկրագործը՝ իրաւ է որ՝ կոշտ ու տաժանելի աշխատութիւն մը ընելու պարտաւոր է . բայց իր յոգնութիւնները եթէ չըլլան, ի՞նչպէս պիտի ստանայ ցորենը որով ինք ու իր ընտանիքը կ'ապրին, աւելցածն ալ կը ծախէ և անով իր ուրիշ պէտքերը կը հոգայ :

6. Այսպէս նաեւ հիւանդ, դարբինը, որմնագիրը, խաղախորդը, ոստայնանկը, նաւավարը, ձկնորսը, ջրբուհիքը, ջրհանկիքը, պայտառը, լպուտը, բրուտը : Այս ամէն արհեստաւորներն ալ մարդուս համար պէտք են և ամէնքն ալ իրենց արհեստին մէջ դժուարութիւններ կը կրեն : Ի՞նչ ընենք, ապրելու համար պէտք է աշխատիլ : Այս է Աստուծոյ պատուէրը : (\*)


7. Ի՞նչ հաճոյք է արհեստաւորին համար, առտուն կանուխ՝ իր գործին վազել, ուրախ դուարթ աշխատիլ, քրտինք թափել, ցուրտին ու տաքին՝ յոգնութեան ու նեղութեան տոկալ :

Աշխատութեան մէջ է անոր հացը, ապրուստը, ուրախութիւնը, ուժը, իր և իրեններուն հանգիստն ու երջանկութիւնը : Սիրե՞նք արհեստները, ձեռարուեստները, երկրագործութիւնը :

(\*) «Քրտամբ երեսաց քոց կերիցես զհաց» կ'ըսէ Ս. Գիրքը : Առած. — Որ ոչն գործէ, կերիցէ մի :

8. Արհեստաւորներն ալ պէտք է գոնէ նախալիքբարանէ չըջանաւարտ ըլլան, կարգալ գրել, հաշուել գիտնան, եթէ ոչ՝ չեն յաջողիր, ետ կը մնան :

9. Ո՞ր արհեստներ լաւ են : Ի՞նչ դժուարութիւններ կը կրէ երկրագործը : Ի՞նչ կ'ըլլայ իր աւխասուրեան տղիւնքը : — 6. Ըստք, ուրիշ ի՞նչ արհեստներ կան, և երոյն արհեստաւորներ ի՞նչ տեսակ նեղութիւններով կը յաջողին իրենց ապրուստը հարել : — 7. Աւխասուրիներ հաճոյք կրնայ պատահուել, ի՞նչպէս և ինչո՞ւ : — 8. Արհեստաւորներն ալ դպրոց եղանակաւ ըլլալու են :



3. ԳԱՍ. — ԴՊՐՈՑԷՆ ՎԵՐՁԸ

9. Դպրոցէն, վերջը՝ մեր յարմարութեան ու ընդունակութեան համեմատ գործ մը, արհեստ մը պիտի սորվինք :

Նախ աշխերս (չլրախ) պիտի ըլլանք : Մեզմէ մէկը՝ խանութպանի քով, ուրիշ մը՝ կօշկակարի քով, երրորդ մը՝ ներկարարի, տպագրիչի, գծագրիչի, նկարիչի, ոսկերիչի, ժամագործի, դերձակի, վաճառականի, նպարավաճառի, կահագործի կամ ուրիշ արհեստաւորի քով աշկերտութիւն պիտի ընէ :

10. Սկիզբները՝ անփորձ է, բան չի գիտեր : Բայց ուշադրութիւն կ'ընէ, արհեստին կը վարժեցնէ իր ձեռքը, վարպետին ըրածին կը հետեւի, և քիչ քիչ կը սորվի ինք ալ անոր պէս բանիլ և գործ հանել : Ուշիմ տըղայ մը շուտ արհեստ կը սորվի և օր մ'ալ կը յաջողի վարպետ ըլլալ՝ իր կարգին :

11. Աշկերտութեան շրջանին մէջ ալ պէտք է որ ազնիւ, բարի, պարկեշտ և ուղղամիտ ըլլանք, պէտք է յարգենք մեր վարպետը, անոր հաւատարիմ ըլլանք : Անոր պատուէրները անտրտունջ կատարենք, մեզի վատահաճ գոյքերը, գործիքները խնամքով գործածենք :

Անոր վրայ գէշ չխօսինք, իր խանութին կամ տունին մէջ պատահածները ուրիշին չըսենք, և առանց իր հաւանութեան, առանց մեր մեծերուն գիտութեան, առանց զօրաւոր պատճառի, որոշեալ ժամանակէն առաջ մեր վարպետին քովէն չելլենք՝ ուրիշ գործի մէջ քանի մը զրուշ աւելի շահելու համար: Ասիկա կը նշանակէ ապերախտ ըլլալ՝ իր վարպետին հանդէպ: Չանա՛նք օր օրի աւելի առաջ երթալ մեր արհեստին մէջ, փորձառու և ճարտար ըլլալ՝ և արժանի ըլլալ աւելի վարձք ստանալու:

**12.** Վարպետներն ալ իրենց աշկերտը իրրեւ դաւակ հոգալու են. անոնց վարձունքին հակելու են, չափազանց աշխատցնելու չեն, և արհեստը սորվեցնելու են:

**13.** Իսկ պղտիկ աղջիկները, դպրոցէն ելլելէ ետքը, իրենց մօրը ձեռքին տակ վարժուելու են տունի գործեր կատարելու. ձեռագործ, կար, ձեւ սորվելու են: Սրբուկ ու լուացք ընել, կերակուր եփել սորվելու են: Տան մաքրութեան և անձնական մաքրութեան ալ բժախնդիր ըլլալու են, իրենց քոյրերուն ու եղբայրներուն կարկրատուքը ընելու են, զանոնք խնամելու են. եթէ հարկը պահանջէ, պէտք է ձեռարուեստական գործի մը հետեւին՝ ստակ շահելու և իրենց ծնողքին օգնելու համար: Արդուզարդի, աւելորդ ծախքերու և թեխեւ զուարճութեանց ու պչրանքի հետամուտ ըլլալու չեն. աշխատելու են որ տունը սիրելի ու հաճելի ընեն իրենց հօրն ու մօրը, իրենց եղբայրներուն ու քոյրերուն. և անոնց հետ անկեղծ ու տաք սրտով վարուելու են:

Ժիր ու անձնուէր աղջիկ մը տան ճրագն է:

9. Գպրոցէն ելլելէ վերջը ի՞նչ պիտի ընենք: Ի՞նչ արհեստի մտնելու է զոյ մը: — **10.** Ի՞նչպէս պիտի կրնայ սուրվիլ արհեստը:

— **11.** Աւելի մը ի՞նչպէս վարուելու է իր վարպետին նկատմամբ: — **12.** Իսկ վարպետներ: — **13.** Ըսէ՛ք թէ ի՞նչ են աղջկան մը գլխաւոր պարտականութիւնները: Ի՞նչ ընելու են՝ իրենց տունը հանելի ընելու համար:

4. ԴԱՍ. — ԿՈՐԵՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

**14.** Առաջները աշխատութիւնը յարգ չունէր: Այսօր ամէն մարդ կը պատուէ աշխատութիւնն ու աշխատաւորը:

Արհեստաւոր, գործաւոր ըլլալը մօթ չէ: Չեւքի աշխատանքը ստորին՝ անարգ գործ մը չէ, քանի որ պատուաւոր կերպով ապրուստ շահելու միջոց մ'է:

**15.** Բայց անարգ ու արհամարհելի չեն մտքի աշխատութիւններն ալ: Բժիշկ, փաստաբան, ուսուցիչ, դատաւոր, լամբազիր, երկրաչափ, ճարտարապետ, հաշուակալ, գրագիր՝ ասոնք ալ մտքի աշխատաւոր են, ասոնք ալ նախ և առաջ համբալ կամ սկսնակ եղած են իրենց արուեստին մէջ, ու այսօր ալ իրենց աշխատութիւնը արհեստաւորի մը, գործաւորի մը աշխատութեանէն աւելի ծանր է: Անոնք մտքով կ'աշխատին, երբեմն սաստիկ տքնութեամբ: Իսկ գործաւորը, արհեստաւորը, մշակը, երկրագործը կ'աշխատին մարմնով, շատ անգամ ազատ ու մաքուր օդի, բաց դաշտի մէջ. — ինչ որ իրենց առողջութեան կը նպաստէ:

**16.** Ի՞նչ որ ալ ըլլայ մարդուս ընկերական վիճակը, արհեստաւոր ըլլայ թէ մեքենագործ, վաճառական ըլլայ թէ նաւաստի կամ փողոցները մաքրող, աւելածու (չօրիմիւ), իրմէ պահանջուած առաջին առաքինութիւնն է պարկեշտութիւն:

**17.** Աշխատելու ենք մեր արհեստին մէջ նոր բա-

ներ սորվելու, շարունակ օգտակար գիրքեր ու լրագիրներ կարդալու ենք՝ ասով աւելի յաջողակ կ'ըլլանք:

**18.** Խրատներ. — Մեր բոլոր ուշովը, բոլոր ուժովը պէտք է հետեւինք մեր գործին, ժիր ըլլանք: Խնայող ու կանոնաւոր ապրինք: Ձեղխ ու շատակեր չըլլանք, անօգուտ տեղը փարա չծախսենք: Շատ չխօսինք, սուտ չխօսինք: Կանոնաւոր, ճշգրտապահ ու խոստմընապահ ըլլանք: Հպարտութենէ, ցուցամոլութենէ զգուշանանք: Մեր գործերուն մենք անձամբ հսկենք: Ամէն բանի մասնաւոր տեղ մը յատկացնելով՝ ամէն բան իր որոշ տեղը դնենք: Միեւնոյն ատեն շատ բաներու չձեռնարկենք: Յարատեւութեամբ աշխատինք, և գործ մը կրկնատար չթողունք: Մեր արհեստին ու զբաղումին վերաբերեալ գործիքները, քանի հիննան կամ աւրուին, իսկոյն նորոգենք: Ընելիք գործերնիս նշանակենք մասնաւոր տեսրակի մը մէջ: Այսօրուան գործը վաղուան չձգենք: Առածնիս տուածնիս, շահածնիս ու ծախսածնիս ճիշտ և անմիջապէս գրենք: Անպէտ բաներ չգնենք, պարտք չընենք: Ժամանակին յարգը գիտնանք. ժամանակը մեր ամենամեծ դրամագլուխն է:

**14.** Առաջներ ի՞նչ աչիով կրնայուեր աշխատուոր: Ի՞նչ արհեստներ մարդուս յարգ ու պատի կր բերեն, եւ ի՞նչ գործեր ամօքալի ու անարգ են: — **15.** Որո՞նք են մեքի աշխատուորներ: Ի՞նչ պէտ է անոնց կեանքը: Ձեռակամ աշխատութիւն կատարողներն ի՞նչ արբերութիւն ունին անոնցմէ: — **16.** Ի՞նչ պէտ է ըլլայ մեր առաջին առաքինութիւնը: — **17.** Ուրի՞նչ ի՞նչ յատկութիւններ ունենալ վարժուելու ենք մեր պզտիկ հասակէն: — **18.** Ի՞նչ խրատներ միտեմքնիս պահելու ենք՝ կեանքի մէջ յաջողելու համար:

## ՀԱՅ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

1. — ՀԱՅԵՐԸ ԺԵ. — ԺԸ. ԳԱՐԵՐՈՒՆ: — ԳԱՂՈՒԹՆԵՐ

**1.** Գաղթականութիւն. — Այլեւայլ պարագաներու բերումով, Հայերը 1385ին սկսան հեռանալ բնագաւառէն՝ այլեւայլ կողմեր գաղթել: Գլխաւորապէս դէպի Արեւմուտք և դէպի Արեւելք:

Արեւմտեան գաղթականները ԺԱ. Դարուն եղան Անեցիները որոնք գացին նախ Խրիմ (Ռուսիա), ետքը Լեհաստան, Մոլտաւիա, Վալաքիա, Պուլթովիա և մինչեւ Թրանսիլվանիա:

**2.** Լեհաստանի Հայերը՝ Հռովմէադաւան. — Առաջին անգամ Լեհաստանի կողմը Հայեր գացին ԺԱ. Դարուն (1060), և երկրորդ անգամ ալ 1500ին: Աս գաղութին կղերն ու ժողովուրդը մինչեւ ԺԷ. Դար մայրենի եկեղեցիէն չէին բաժնուած: Լէոպոլսի (Լիմպերկի) Արքեպիսկոպոսները 1365ին ի վեր, իրրեւ էջմիածնի Կաթողիկոսներու փոխանորդ, չէ թէ միայն Լեհաստանի, այլ նաեւ Մոլտաւիոյ ու Վալաքիոյ Հայոց վրայ Մետրոպոլիտական իշխանութիւն ունէին:

Լեհաստանի Հայերը Հռովմէական եկեղեցիին յարեցան ԺԸ. դարուն մէջերը: Նոյն դարուն սկիզբը Մելքիսեդեկ, էջմիածնի Կաթողիկոսը, որ Հռովմէական եկեղեցիին յարած էր, Պարսիկ թագաւորին պէտք եղած հարկը չկրնալով վճարել՝ եւրոպա փախաւ ու 1625ին Լէոպոլսոյ թեմը կառավարեց: Նիկողոս անունով Եպիսկոպոսը յաջողեցաւ Լեհերուն Սիկիմունտ թագաւորին աչքը մտնել ու ինքզինքը Լէոպոլսոյ Արքեպիսկոպոս ընտրել տալ 1629ին: Նիկողոս, որ Հռովմէական եղած էր, ժողովուրդն ալ իրեն հետեւիլ ստիպեց:

Լեհաստանի Հայերը Հռոմի եկեղեցիին յարելէն ետք, Մոլտաւիոյ ու Վալաքիոյ Հայերը Լէոպոլտի Արքեպիսկոպոսի իրաւասութենէն բաժնուեցան ու Էջմիածնի Կաթողիկոսութեան հետ միացած մնացին: Երբոր 1795 ին Լեհաստան երկրորդ անգամ բաժնուեցաւ, Լէոպոլտոյ Հռոմէական Եպիսկոպոսները, թէ՛ տեղին հեռաւորութեան և թէ՛ ուրիշ արգելքներու պատճառաւ, Ռուսական Լեհաստանի Հայերուն վրայ իրաւասութիւն չկրնալով ունենալ՝ իրենց իշխանութիւնը լոկ Կալիչիոյ Հայոց վրայ ամփոփուեցաւ:

Հիմա՝ Հայ-հռոմէական կը գտնուի Լէոպոլտ (Լիմպերկ), Պոեխան, Լըշէց, Ստանիսլաւ, Գուդի, Գիմիսից, Հոռսենքա, Սինեատէն և ուրիշ քաղաքներ:

**3. Սեփանցու Լեհացի ու Սեփանցու Ռուսներ.** —

Լեհաստանի Լիմպերկ քաղաքին մէջ բնակող նշանաւոր ցեղէ էր Ստեփաննոս Լեհացի որ Փիլիպպոս Կաթողիկոսին քով զրկուեցաւ Հայերէն սորվելու համար: Բաղմաթիւ գրքեր թարգմանած է: Մեռաւ 1681 ին ու թաղուեցաւ Էջմիածին, Հռիփսիփեանց տաճարը:

Լեհաստանի գաղթականութեան մէջ նշանաւոր էր նաև Ստեփաննոս Ռոշքեան Կամինիցացի՝ որ հոն կառուցած եկեղեցիին աւագերէցն էր: Թողած է ընդարձակ Բառարան մը Հայ-Լատիններէն:

1. Ե՞րբ սկսան Հայեր գաղթել և ո՞ր կողմեր գացին: — 2. Լեհացի Հայեր ի՞նչ պարագաներու մէջ և ո՞ր բուսականից Հռովմէական եղան: — 3. Ո՞ր էր Սեփանցու Լեհացի և ի՞նչ բրած է: Իսկ Սեփանցու Ռոսները:

2. ԳԱՍ. — ԳԱՂՈՒԹՆԵՐ (Շար.)

4. Մոլտաւիոյ ու Վալաքիոյ Հայերը. — Մոլտաւիոյ ու Վալաքիոյ Հայերը մասամբ մը Արեւելեան Հայերէն

ու մասամբ մը Խրիմի Հայ գաղթականութիւններէն եկած են: Ասոնց մէկ մասը 1668ին Թրանսիլվանիա անցաւ: Այս Հայերը 1791էն ի վեր Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարքական Իշխանութեան տակ են. Հոգեւոր հովիւ մը կ'այցելէ ու հոգ կը տանի Վալաքիոյ ու Մոլտաւիոյ (Ռումանիա) Հայոց հոգեւոր ու կրթական պետքերուն: Ռումանիոյ Հայերը կը բնակին Պուքրէշ, Ֆոքշան, Եաշ, Ռոման, Հոգնա, Պատուշան ու Կալաց:

5. Թրանսիլվանիոյ ու Հունգարիոյ Հայերը. — 1668ին Մոլտաւիոյ Հայերէն շատերը Թրանսիլվանիոյ լեռներն ապաւինեցան: Հոն քանի մը տարի իրենց երկիրը դառնալու յուսով պարապ տեղը սպասելէն ետք, նոյն առնետան Թրանսիլվանիոյ Միքայէլ Ա. Արաֆի իշխանին դիմեցին և հոն բնակելու հրաման խնդրեցին: Իշխանը թողարեց: Քիչ առնէն Թրանսիլվանիոյ իշխաններէն ու Աստրիոյ կայսրերէն զանազան արտօնութիւններ ստացան և Լէոբոլա կայսեր հրահանաւ Կերլա քաղաքը շինեցին ու Եղիսաբեթուպոլիս (Պաշպալով) քաղաքը գնեցին բնակութեան համար: Երկու քաղաքն ալ զարգարեցին եկեղեցիներով:

Օքսենտիոս Վերդրէսքի՝ Թրանսիլվանիոյ Հայոց Եպիսկոպոսին փոխանորդ զբոււելով յաջողեցաւ 1691ին Թրանսիլվանիոյ Հայերը Հռոմէական դարձնել: Օքսենտիոսի մահուընէ ետք, Թրանսիլվանիոյ Հայերն այն տեղի Լատին Եպիսկոպոսին իշխանութեան տակ մնացին: Բայց իրենց ազգային, «Հայածէս» քահանաներն ունէին: Թրանսիլվանիոյ Հայերը թէ՛ ազգային նկարագիր և թէ՛ լեզուն պահելու միակ միջոցն եղող ազգ. Եպիսկոպոս մը չունին: Այժմ կը բնակին Կիրլա, Եղիսաբեթուպոլիս, Ճուրճովա, Սերվիշ ու Նայսայ:

6. Պուգովիմայի Հայերը. — 1776ին Պուգովիմայ

գաւառը Աւստրիոյ ձեռքն անցնելով Յովսէփ Բ. Կայսրը աշխատեցաւ Մոլտաւիայէն ելած Հայերը Թրանսիլվանիոյ Հայոց պէս Հռոմէական ընել, բայց չյաջողեցաւ: Ստեփաննոս Լիմպէրկին Հայ-հռոմէական Արքեպիսկոպոսի օրով Պուքովինիայի Հայերը Կաթոլիկ դարձան:

4. Ի՞նչ գիտէք Մոլտաւիայի եւ Վալախիայի Հայերուն վրայ: Ո՞վ կը հովուէ գիրեն հոգեւորապէս: Ռուսացիոյ ո՞ր քաղաքներ Հայեր կը բնակին: — 5. Ուսկի՞ց գաղթած են Թրանսիլվանիայի եւ Հունգարիայի Հայեր եւ ե՞րբ: Միայն ի՞նչ քոյրացեց անոնց: Ուրի՞ց ի՞նչ արժանութիւններ ունեցան: Թրանսիլվանիայի Հայեր ե՞րբ եւ որո՞ւ ձեռքով ստիպուեցան Հռոմէական դառնալ: Թրանսիլվանիայի ո՞ր քաղաքներ Հայ կայ: — 6. Ո՞ր է Պուքովինա: Այն տեղի Հայեր ե՞րբ Կաթոլիկ եղան:

3. ԴԱՍ. — ԳԱՂՈՒԹՆԵՐ (Շար.)

7. Խրիմի ու Ռուսիոյ Հայերը. — Խրիմի Քէֆէ քաղաքէն Հայերը 1475ին Մոլտաւիա ու Լեհաստան անցան: Խրիմ մնացող սակաւաթիւ Հայեր 1780ին, Ռուսերու Կատարինէ կայսրութիւն հրաւելով, Ռուսաստան գացին եւ Տօն գետին քովերը նոր Նախիջևան ու Եկատերինոպոլ քաղաքները շինեցին: Եկատերինոպոլի Հայ-հռոմէականները 1790ին նորէն Խրիմ դարձան, Խարասու-Բաղար եւ Խրիմի քանի մ'ուրիշ քաղաքները բնակեցան:

Ռուսերը, ի սկզբան, Հայերուն նկատմամբ մեծ խոնհամութեամբ ու թոյլտուութեամբ վարուեցան: 1836ին կայսերական հրովարտակով Հայ եկեղեցին տէրութենէ ձանջուած եկեղեցի հրատարակուեցաւ. սակայն միշտ Ռուս դաւանանքին ամէն արտօնութիւնները չուներ, եւ եկեղեցական կառավարութիւնն ալ մատակա-


1728-1758-1002  
 8708  
 1002  
 8708

բարութիւնը օրէնքով (\*) սահմանաւորած է: Երկրորդ հրովարտակով մը, 1842ին, Կաթոլիկոսին կանոնական ընտրութեան թոյլտուութիւն արուեցաւ, եւ ընտրութեան իրաւունքը միայն էջմիածին գումարուած եկեղեցական ու աշխարհական խառն ժողովին վերապահուեցաւ: 1843էն ի վեր Պարսկաստանի ու Տաճկաստանի Հայերն ալ այս ժողովին երեսօխտան կը ղրկեն՝ Կաթոլիկոս ընտրելու համար: Ընտրութենէ ետք, Ռուսիոյ կայսրը կը հաստատէ Կաթոլիկոսը, եթէ ուզէ:


7. Խրիմի Հայեր ո՞ր քաղաքէն Մոլտաւիա գաղթեցին եւ ե՞րբ: Իսկ Խրիմ մնացողներ յետոյ ի՞նչ եղան: Ռուսիոյ Հայեր ի՞նչ արժանութիւններ ձեռք բերին 1836ին եւ 1842ին: Եկատեր Կաթոլիկոսներ ի՞նչպէս եւ որո՞նց կողմէ կ'ընեցին:

4. ԴԱՍ. — ՊԱՏՄԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐ

8. Սիւս Կաթոլիկոսութիւնը Հայոց Կաթոլիկոսութիւնը, որ Ս. Գր. Լուսաւորէն սկսած է, միշտ Ս. էջմիածին չմնաց: Ժամանակով, Կաթոլիկոսական աթոռը շատ տեղեր փոխադրուեցաւ: Եկրտէս Ծնորձալի եւ ուրիշներ Հռոմկա նստան: Գրիգոր Է. Անաւարդացի Կաթոլիկոսէն (1293—1307) մինչեւ Գրիգոր Թ. Մուսաբեկեանց (1439—1441) Կաթոլիկոսական աթոռը Սիւս փոխադրուեցաւ: 1441ին ուղեցին նորէն էջմիածին փոխադրել Կաթոլիկոսական աթոռը եւ հրաւիրեցին որ Մուսաբեկեանց՝ Սիւսն ելլէ ու էջմիածին երթայ նստի, բայց Գրիգոր Թ. Մուսաբեկեանց ժողովին վճռին չանսաց. ուստի անոր տեղը Վիրապեցի Կիրակոս Եպիսկո-



(\*) Այս օրինակները Ռուսերէն բառով Պոլոմիկա կ'ըսուի



պոսն Հայրապետ ընտրեցին ամենայն Հայոց՝ Ս. Էջմիած-  
նի մէջ :

Մուսաբէկեանց շարունակեց Սիսի Կաթողիկոսու-  
թիւնը : Անոր մահուընէ ետք Սիսի Կաթողիկոսութեան  
յաջորդ ընտրուեցաւ Կարապետ Եպիսկոպոս : Սիսի Կա-  
թողիկոսութիւնը մինչեւ հիմա կը շարունակէ «Տանն  
Կիրիկիոյ» Կաթողիկոսութիւն անունով : Սիսի Կաթու-  
ղիկոսութեան իշխանութիւնը մասնական է, և ինք  
հպատակ է Էջմիածնի Մայր-Աթոռին իրաւասութեան :

Այսպէս, Հայերն ունեցան երեք Կաթողիկոսութիւն,  
մէկն ընդհանրական, որ է Էջմիածնի Կաթողիկոսութիւն,  
միւս երկուքն ալ մասնական, այսինքն Սիսի Կաթողի-  
կոսութիւն ու Աղբաւարի Կաթողիկոսութիւն :

9. Էջմիածնի Կաթողիկոսութեան վիճակը 1440—  
1700ից. — Քանի մը Կաթողիկոսներ Հռովմի Պապին  
հետ յարաբերութիւն ըրին : Կաթողիկոսական աթոռը  
յարափոփոխ վիճակներու բերմամբ, անձկութեան ու  
տագնապի շրջաններ ունեցաւ և տեղէ տեղ ալ տար-  
ուեցաւ :

10. Նոր Զուլայի Հայերը. — Պարսիկ Շահապաս  
թագաւորին օրով (1605ին) Նախիջեան գաւառին Հա-  
յերը ստիպուեցան երթալ Սպահանի մօտերը բնակիլ :  
Ճամբորդութեան միջոցին շատ կը նեղուէին, բայց թիչ  
ատենէն կրցան ծաղկիլ հարստանալ : 1722ին Ա.Ֆղաննե-  
րը Պարսկաստան արշաւեցին : Այդ միջոցին ալ Պարսիկ  
Նատիր Շահը Հայերուն մեծամեծ չարիքներ ըրաւ, բայց  
1828էն ետքը նորէն սկսան հանգիստ վիճակ ունենալ :

8. Կաթողիկոսական արոք էջմիածնէն զատ ո՞ր բաղանչ  
փոխադրուած է : Ե՞րբ Սիս փոխադրուեցաւ Արոք : Ինչո՞ւ համար  
Գրիգոր Թ. Մուսաբէկեանցի օրով ուրիշ Կաթողիկոս ալ ընտրեցին :  
Ի՞նչ իւստուրիւն ունի Սիսի Կաթողիկոսը : Իսկ Էջմիածնի՞նք :

Հայերը քանի՞ Կաթողիկոսութիւն ունեցան : — 9. Ի՞նչ էր էջմիած-  
նի վիճակը՝ 1440էն 1700 : — 10. Ե՞րբ եւ ո՞ր տեղէն Հայեր գաղթե-  
ցին Պարսկաստանի Ապահան բաղաբ : 1722ին, Աճղաններու արշա-  
ւանքին ատեն, Նախիր Շահ ի՞նչ ըրաւ Հայերուն :

5. ԴԱՍ. — ԹՈՒԿՈՑԻՑ ՀԱՅԵՐԸ

11. Կ. Պոլսոյ Պատրիարքական Աթոռի սկիզբը. —  
Ո՛րչափ էջմիածնի Կաթողիկոսական աթոռը կ'իյնար,  
այնչափ անդիէն ուրիշ մայրաքաղաքի Պատրիարքական  
աթոռ մը թէ՛ ազդեցութեամբ և թէ՛ հոն պատահած  
կրօնական դէպքերով նշանաւոր կ'ըլլար : Տեսնենք ե՞րբ  
սկսաւ այս Պատրիարքական աթոռը :

Արդէն Հայերը սկսած էին Յունաստան, Փոքր Ա-  
սիոյ զանազան կողմերը եւ գլխաւորաբար Կ. Պոլիս  
գաղթել : Այս մայրաքաղաքին Հայ գաղթականնե-  
րուն թիւը Ժ.Գ. Դարուն շատ աճեցաւ, այնպէս որ ա-  
ռանձին Եպիսկոպոս ունէին : 1307 թուականին, Սիսի  
ժողովին մէջ Յուսիկ Իսասնյօրա Եպիսկոպոս մը կը յիշ-  
ուի : Սուլթան Մէհմէտ Բ. Յաթիւն, 1453ին, Կ. Պոլիսն  
առնելէն ետք, որպէսզի Հայերը Յոյներէն վար չմնան,  
Պրուսայի Յովակիմ Եպիսկոպոսը Կ. Պոլսոյ Հայոց Պատ-  
րիարք կ'անուանէ, և Փոքր Ասիոյ ու Յունաստանի Հա-  
յոց հոգեւոր գլուխ կը կարգէ : Պատրիարքներն էջմիած-  
նի Կաթողիկոսներուն իշխանութեան տակ էին ու կ'ընտ-  
րուէին, ինչպէս մինչեւ հիմայ, Կ. Պոլսոյ և գաւառնե-  
րու եկեղեցական ու աշխարհական Երեսփոխաններուն  
ձեռքով ու կը վաւերացուէին Սուլթաններէն :

12. Երուսաղէմի Պատրիարքութիւնը. — Երուսաղէ-  
մի մէջ ալ վաղուց շատ մը ուխտատեղիներ ունեցած  
ենք : Հոնտեղի առաջին Եպիսկոպոսն եղած է Յակոբոս  
առաքեալը : Իսկ 1311ին, Հայերուն առաջին Պատրիարք

եղաւ Սարգիս Եպիսկոպոսը որ հրովարտակն առած էր Եգիպտոսի Սուլթանէն: Երուսաղէմի Հայ Պատրիարքները կը կոչուին նաեւ Վանահայր և Պետ Ս. Յակոբեան Միաբանութեան և կը հսկին Տնօրինական Սուրբ Տեղերուն ու Վանքերուն վրայ: Ա.Մէն տարի Զատիկին ա.Մէն երկիրներէ հաղարաւոր Հայեր Երուսաղէմ ուխտի կ'երթան:

**11.** Ե՞րբ սկսան անիլ Պոլսոյ Հայեր: Ո՞վ եղաւ առաջին Պատրիարք Կ. Պոլսոյ: Պատրիարքի ընտրութիւնը ո՞վ կը կատարէ եւ ի՞նչպէս:  
**12.** Ի՞նչ գիտէք Երուսաղէմի Պատրիարքութեան վրայ:



6. ԳԱՍ. — ԿԱԹՈՒԼԻԿ ՀԱՅԵՐ

**13.** Հայ Հռոմէականներու սկիզբը. — Այս միջոցին Կ. Պոլիս Հայ-հռոմէական սակաւաթիւ հասարակութիւն մը կազմուած էր որ հետզհետէ կ'աճէր: Եփրեմ՝ 1701ին, Աւետիք՝ 1703ին ու 1705ին, Յովհաննէս Զ. Քիւրճեանցի՝ 1707ին, Սահակ Ապուշեկցի՝ 1712ին, Յովհաննէս Գանձակեցի՝ 1715ին, Յովհաննէս Կոլոս՝ 1720ին, Յակոբ Նայեան՝ 1744ին, Զաքարիա՝ 1780ին, Յովհաննէս Համատանցի՝ 1748ին ու Պօղոս՝ 1823ին, նեղեցին Հայ-հռոմէականները: Բենեդիկտոս Ժ.Պ. Պապն անոնց հոգեւոր կառավարութիւնը Հայ-հռոմէական Եպիսկոպոսի մը յանձնեց 1758ին: Ասիկա Կ. Պոլսոյ Լատին Նուիրակին իրաւասութեան տակն էր: Հայ-հռոմէականներու հոգեւոր պետքերը կը հոգային Պապէն ղրկուած քարոզիչներ, մասնաւորապէս Յիսուսեանները որ Կ. Պոլսոյ մէջ ձիւղ մ'ունէին: Յիսուսեաններու կեդրոնն էր Ղալաթիոյ այն եկեղեցին որ մինչեւ հիմա իրենց անունը կը կրէ:

**14.** «Հրաւեր սիրոյ». — 1781ին, Հայ-հռոմէականները քիչ մը հանգիստ գտած էին: Երկու հատուածէն ոմանց մէջ միանալու բաղձանքն արծարծուեցաւ՝ նկատի առ-

նելով կրօնական բաժանման հետեւանքով ազգին եղած վնասները: Գանի մը տարի նախնական բանակցութիւններէ ետք, վերջապէս 1820ին Կ. Պոլսոյ մէջ ժողով գումարուեցաւ որուն ներկայ էին էջմիածնի Կաթողիկոսին Նուիրակ-գործակալը, Կիլիկիոյ Կաթողիկոսն անձամբ, Կ. Պոլսոյ Պօղոս Պատրիարքը, Երուսաղէմի Պատրիարքին փոխանորդը, շատ մը Արքեպիսկոպոսներ, Եպիսկոպոսներ, Հայ և Հռոմէական Վարդապետներ և երեւելիներ: Այս առթիւ հրատարակուեցաւ «Հրաւեր սիրոյ» տետրակը: Թէեւ ժողովքին բաղձանքը բարի ու գովելի, բայց յաջողութիւն մը չունեցաւ:

**15.** Հայ-հռոմէականներու Պատրիարքութեան սկիզբը. — Հայ-հռոմէականները, 1850ին, Կ. Պոլսոյ մէջ Եպիսկոպոսական աթոռ մը ունեցան որ հետզհետէ իր իշխանութիւնը տարածեց միւս բոլոր Հայ-հռոմէական Եպիսկոպոսներուն վրայ: 1866 Սեպտեմբեր 14ին Կիլիկիոյ Հայ-հռոմէական Եպիսկոպոսները, Պապին Նուիրակ Յովսէփ Վալէրկայի գահերէցութեամբ, Զրմմառ (Լիբանան) ժողովուեցան ու ըստ Արեւելեան կանոններու, Կ. Պոլսոյ Նախագահ Անտոն Հասուն Գերապայծառն իրենց Պատրիարք ընտրեցին «Կիլիկիոյ Պատրիարք» տիտղոսով:

Այս թուականէն ի վեր Հայ-հռոմէականները Պատրիարք ունին՝ որուն աթոռը Կ. Պոլիս փոխադրուեցաւ 1867 Յուլիս 10ին:

**13.** Պոլսոյ Հայերու մէջ ե՞րբ սկսաւ Կաթողիկոսութիւնը: Ո՞ր Պատրիարքներ անոնց դէմ հալածանք բրին: Պենեդիկտոս Ժ.Պ. Պապ ի՞նչ բռտ Հայ հռոմէականներուն: Ո՞վ կը հոգար ասոնց հոգեւոր պէտքերը: (Ի՞նչ բնի է հոգեւոր պէտք): — **14.** Ի՞նչ է Հրաւեր սիրոյ բուսածը եւ ի՞նչ առիթով հրատարակուեցաւ: — **15.** Հայ-հռոմէականներ ե՞րբ Պատրիարք ունեցան: Ո՞վ եղաւ առաջին Պատրիարք եւ ո՞ր ընտրուեցաւ: Ո՞ր է Զրմմառ: Ե՞րբ Պոլիս փոխադրուեցաւ Հայ-հռոմէականներուն Պատրիարքութիւնը:

7. ԴԱՍ. — ՄԻԹԱՐԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

**16.** Մխիթար Աբբայե Մխիթարեանցներ. — 1676 Փետրուար 7ին Սեբաստիոյ մէջ ծնաւ Մխիթար: Պատկուցեցնէն կղերական ըլլալու անգուսպ բաղձանք մ'ուսնէր: Հազիւ 15 տարեկան, նոյն քաղքին՝ մինչեւ հիմա մեծ ուխտատեղի՝ Ս. Նշան վանքը մտաւ ուր աւագանի (Մանուկ) անունը փոխելով՝ Մխիթար կոչուեցաւ: Նոյն վանքը քանի մը տարի մնալէ ետք, ուրիշ զանազան վանքեր պտտեցաւ: Եւրոպացի քարոզիչներու հետ տեսակցելով՝ Արեւմուտք երթալ մտածեց: Անցաւ Հալէպ ու անկէ Արեւմուտք: Սակայն զանազան արգելքներ պատահելով՝ Սեբաստիա վերադարձաւ և 1696ին Վարդապետ ձեռնադրուեցաւ: Անկէ ետք, միտքը դբաւ տարածել Հայոց մէջ ուսմունքն ու ընթերցանութիւնը: Ասոր մէջ յաջողելու համար՝ ձեռնարկեց հաստատել Միաբանութիւն մը, և այս նպատակով, 1700ին, Կ. Պոլիս եկաւ: Հոս իր քարոզութեամբ քանի մը ընկեր շահեցաւ որոնց հետ առաջին անգամ իր Միաբանութեան հիմնը դբաւ (1701 Սեպտեմբեր 8), նուիրելով զանիկայ Ս. Աստուածածնի առանձին պաշտպանութեան: Հռոմէականութեան յարելուն համար, Աւետիք Պատրիարքի յարուցած հալածանքի ատեն, 1702ին, Մխիթար իր ընկերներով ստիպուեցաւ Կ. Պոլսէն փախչիլ:


Երկար ու վտանգաւոր ճամբորդութենէ մը ետք, 1703ին Մոսկա կղզին հասաւ ու Մեռոն քաղաքը բնակեցաւ: Մխիթար 1712ին, Ս. Բենեդիկտոսի կանոններով Միաբանութիւն մը կազմեց: 1717ին Վենետիկ անցաւ ու ընակութեան տեղ խնդրեց: Վենետիկի նոյն ատենուան Հասարակապետութեան օրէնքը քաղաքին մէջ նոր վանք շինել արգելած ըլլալով՝ Երեւոյտը քաղաքէն

դուրս Ս. Ղազարու կղզին բնակութեան համար Մխիթարին տուաւ: Այս կղզին վրայ Մխիթար երրորդ անգամ հաստատեց իր Միաբանութիւնը, 1717 Սեպտ. 8: Այնուհետեւ անլրդով խաղաղութեամբ շարունակեց այս միաբանութիւնը որուն Հիմնադիր-Աբբահայրն եղաւ Մխիթար: Այս բազմարդիւն Վարդապետը, որ Հայոց այս վերջին անգամ լուսաւորութեան պատճառ եղած է, իր կեանքը կնքեց 1749 Ապրիլ 27, իր Աբբայութեան 47րդ տարին, 74 տարեկան հասակին մէջ: Մխիթար Աբբահօր յաջորդեց Վենետիկի մէջ Ստեփաննոս Մելքոնեան:

**17.** Վիեննայի Մխիթարեանցներ. — Ստեփաննոս Մելքոնեան Աբբային ատեն, վանքին կառավարութեան մասին միաբաններուն մէջ գծտութիւն մը ծագելով՝ անոնց մէկ մասը Ս. Ղազարու Միաբանութենէն բաժնուեցաւ և Թրիէսթի մէջ, Մարիամ Թերեզա կարուհիին պաշտպանութեամբ, Մխիթարեան Միաբաններու նոր վանատուն մը հաստատեց:

Բայց 1807ին, երբ Ֆրանսացիները Թրիէսթ արշաւեցին, Վանքին ստացուածքները կողոպտուեցան, որով Մխիթարեանները ստիպուեցան Վիեննա երթալ. Ֆրանսուա Ա. կայսրը մարդասիրութիւն ցոյց տուաւ, որով հոն հաստատուեցան:

**16.** Ո՛ր ծնա Մխիթար Աբբայ եւ ե՛րբ: Ի՞նչ գիտէ իր կենսագրութեան եւ գործունէութեան վրայ: Ե՛րբ Կաթոլիկ եղաւ եւ ինչո՞ւ: Մեռն փաղաքէն ո՛ր անցաւ: Վերջապէս ո՛ր հաստատուեցաւ Մխիթարեայ վանքը: — **17.** Ե՛րբ հաստատուեցաւ Վիեննայի Մխիթարեան վանքը, եւ ինչո՞ւ:





## 1. ԴԱՍ. — ԱՓՐԻԿԷ

**1. Ափրիկէ Եւրոպայի հարաւակողմն է, սահմաններն են՝ Հիւսիսէն Միջերկրական: Արեւելքէն՝ Կարմիր ծով ու Հնդկիկ Ովկիանոս: Արեւմուտքէն՝ Խաղաղական Ովկիանոս:**

**2. Ծովեզերքը շատ խորտուբորտ է: Արեւմուտքի՝ կողմն է՝ Կուխինէի ծոցը և Կանաչ հրուանդանը: Արեւելք՝ Կուարսաֆուրի հրուանդը: Հարաւակողմն է՝ Բարեյոյսի գրոխը: Գլխաւոր կղզիներն են՝ Սալանդեանի մէջ՝ Մասկրա կղզին, Գանարեան և Ս. Հեղինէ կղզիներ: Հրնդկական Ովկիանին մէջ՝ Մասսալսալար, Ռեխնիոն և Մորիս կղզիները:**

**3. Լեռ ու հովիտ. — Լեռնաշղթաներն են՝ Հիւսիսի կողմը՝ Ադրաս, Արեւելքի կողմը՝ Եթովպիական և Քիլիմանճարո (6000 մեղր), Հարաւակողմն է՝ Հարաւային լեռնադաշտը:**


**4. Դեռ ու լիւ. — Նեղոս, Բոնիօ և Չանկեզ կը բղխին Մեծ լիւնեռու երկրէն: Աս լիւներն են՝ Վիքտորիա, Թանկանիֆա և Նիասս: Նիկեր ու Սենեկալ գետերը Արեւմուտքի կողմէն կը հոսին: Կայ նաեւ Չար լիւճը՝ Սուտանի մէջ:**

**5. Կլիմա. — Ափրիկէի կեղրոնը խոնավ ու տաք է: Երկու կողմերը կան ուրիշ երկու գօտիներ՝ նոյնպէս տաք, բայց չոր: Աս գօտիներն անապատներ են, որոնց մեծագոյնն է Սահարա: Հիւսիսի ու Հարաւի կողմերը կան երկու լեռնոտ ու բարեխառն գօտիներ:**

**6. Արագրուքիւն. — Ափրիկէ ունի հարուստ չանգեր՝ երկաթի, հանքածուխի, ոսկիի ու ազամանդի:**

Կեղրոնը կը գտնուին ընդարձակ՝ կոյս անտառներ, ուր կան փիղեր, ռնդեղջիւրներ, ծովաձիեր, անալուխներ (ընձուղտ), նաեւ առիւծ, շնագայլ, բորեան, եւն:

- 1.** Եւրոպայի ո՞ր կողմն է Ափրիկէ: Որո՞նք են սահմանները:
- 2.** Ծովեզերքի ի՞նչպէս է: Ո՞ր կղզիներն ու հրուանդաններ կան Ափրիկէի շուրջը: — **3.** Որո՞նք են լեռներն ու հովիտները: — **4.** Որո՞նք են գլխաւոր գետերն ու լիւները: — **5.** Ի՞նչպէս է կլիման:
- 6.** Որո՞նք են արագրուքիւնները:



## 2. ԴԱՍ. — ԱՓՐԻԿԷ (Շար.)

**3. Բնակիչներ. — Հիւսիսի և Հիւսիս-արեւելքի բնակիչները Սպիտակ կամ Սեւական ցեղիկն են՝ մեծ մասով Արաբացի ու Պերպեր: Մնացած մասերու բնակիչները սեւաւորք (խափշիկ) են: Կան նաեւ Եւրոպացիներ:**

**8. Անկախ երկրներ. — Ափրիկէի մէջ միայն երկու անկախ Պետութիւն կայ. 1. Մառոքի կայսրութիւնը, Հիւսիս-արեւմուտքի կողմը, մայրաքաղաք՝ Ֆես: 2. Եթովպիոյ կայսրութիւնը, Կարմիր ծովին Հարաւակողմը, մայրաքաղաք՝ Ասիս Ապսպս:**

**9. Եւրոպական ստացումներ. — Ափրիկէի մեծ մասը Եւրոպական Պետութիւններու իշխանութեան տակ է: 1890ին Եւրոպական Պետութիւնները դաշնագիր մը ստորագրեցին որով Ափրիկէի ներքաւաքային մասերը իրենց մէջ կը բաժնէին և սահմաններ կը գծէին իրենց տիրելիք երկիրներուն՝ հոն գաղթականութիւն հաստատելու համար:**

**10. Ծրանտական բաժինն է՝ Ալճերիա, Թունուզ, Սենեկալ, Մասսալսալար և Ռեխնիոն կղզիները:**

**11. Անգղիական բաժինն է՝ Եթովպիայի Հարաւակողմը՝ Անգղիական Արեւելեան Ափրիկէ կամ Եգիպտական Սուսան (Նուպիա, Տարֆուր, Գորոֆան, Պահր-էլ-Կա-**

զէլ, եւայլն) և Հարաւային ծայրը Բարբի գաղթականութիւնը, Թրապիսայ և Օրանձ:

**12.** Գերմանական բաժինն է՝ Արեւելեան Ափրիկէ և Հարաւարեւմտեան Ափրիկէ:

**13.** Քարակալի բաժինն է՝ Արեւելեան Ափրիկէի Պետքիւնը՝ (մայրաքաղաք Մոզամպիկ), նաեւ արեւմտեան կողմը՝ Անկոլա, և Կանայ հրոսանդան ու Մասեր կղզիները:

**14.** Պելճիական բաժինն է՝ Բոնկոյի անկախ Պետքիւնը՝ Հարաւային լեռնաղաշտին կեդրոնը:

**15.** Թուրքիոյ ստացուածքն է՝ Թարապոլոս, Միջերկրականի վրայ: Եգիպտոս, մայրաքաղաք Գահիրէ (580,000 բնակիչ), Նեղոսի աջ կողմը: Օսմանեան գերիշխանութեան տակ և հարկատու է: Կը կառավարուի փոխարքայով մը (Սոլիմ):

- 7. Ի՞նչ ցեղէ են Ափրիկէի բնակիչները: — 8. Որո՞նք են անկախ երկիրները: — 9. Որո՞նք են Եւրոպական ստացուածքները: — 10. Ո՞ր մասերն Փրանսական ստացուածքներ են: — 11. Անգղիայի՞նք: — 12. Գերմանիայի՞նք: — 13. Փարսկալի՞նք: 14. Պելճիականի՞նք: — 15. Թուրքիայի՞նք:

3. ԳԱՍ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

- 1. Որո՞նք են Ասիայի մեծ լեռնաղաշտերն ու լեռնաշղթաները: — 2. Ի՞նչ է Հնդկաստանը, Եւրոպական իր Պետութեան կը պատկանի, — 3 Ասիայի մէջ իր երկրորեան ունի Ֆրանսան: — 4. Որո՞նք են Ռուսիայի գլխաւոր դեպքերը:

- 1. Որո՞նք են Ափրիկէի մեծ լեռնաշղթաները: — 2. Ափրիկէի երեք մեծ լիճերը: — Է՞ն մեծ գետերը: — 4. Ափրիկէի մէջ Ֆրանսայի գաղթականութիւնները որո՞նք են: — 5. Անգղիական գաղթականութիւնները: — 6. Գերմանական գաղթականութիւնները: — 7. Ափրիկէի մէջ Փորթուգալի ստացուածքները որո՞նք են եւ իր կողմն են: — 8. Ի՞նչ գիտէք Եգիպտոսի վրայ:

1. ԱՍԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆՑ ՊԵՏԵՐՆ ԵՆ

- 1. Միջիւ-իծօ. կայսր (Միխսո) ձարոնի: — 2. Նորոսոմ. Թագաւոր Գամպոնի: — 3. Նուրյունի-Քորն. Թագաւոր Սիամի: — 4. Եւրֆիէնկ. Թագաւոր Գորէայի: — 5. Մուգաֆէր-Լյաոյին, Ծան Գարսիսաստանի: — 6. Ֆէյսալ-լա Թոռզի, Սուլթան Մասթաթի: — 7. Թանն-Թոռջի, Թագաւոր Աննամի: — 8. Հապիպուլլան Խան, Էլիւր Աֆղանիստանի: — 9. Սէյու-Ապուլ Ահաա, Էլիւր Պոխարայի: — 10. Գուան Սիւյ, Պոկսիական կայսր Չինաստանի. (Կ'ըտուի նաեւ Չայ-Թիէն, Արեւու կամ Երկնի գաւազն): — 11. Միւր Խոտարագ, Խան Պէլուսիստանի:

2. ԱՓՐԻԿԷԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆՑ ՊԵՏԵՐՆ ԵՆ

- 1. Մէնէլիք, կայսր (Նեկիւս) Հապէշիստանի եւ Եթովպիայի: — 8. Սէյուի Ալի, Պէյ Թուեւզի, — 3. Ապպաս Հիլմի, Փոխարսայ (Խսիվ) Եգիպտոսի:

3. ԱՍԻԱՅԻ ՅԱՏՈՒԿ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՏԻՏԼՈՍՆԵՐ

Սուլթան. Խան, Ծան, Էլիւր կամ Ասիւրպէս, Խալիֆա, Մահարաւա, Նալպայ, Պէյ, եւայլն:

4. ԿՐՈՆԱԿԱՆ ՏԻՏԼՈՍՆԵՐ

Նահապէս, Պայ, Կարոզիկոս, Պատրիարք, Ազգապէս, Եէյի, Պոնգ (Չիւնի մէջ), Լանա (Թիպէթի մէջ):

5. ՎԱՐՁԱԿԱՆ ՏԻՏԼՈՍՆԵՐ

Նախագահ, Դեսպան, Հիւպատոս, Կոնսակայ, Կոնսակարիչ, Նախարար, Վերահսուչ, Մանսարին (Չիւնի մէջ):

6. ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ ՏԻՏԼՈՍՆԵՐ

Սպարապէս, Հրահանսար, Զօրապէս, Մարաշախ, եւայլն:

7. ԵՒՐՈՊԱՅԻ ՄԷՋ ԱՋՆՈՒԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՏԻՏԼՈՍՆԵՐ

Ասպէս, Մարիթ, Կոնս, Արհիդուխ, Դուխ, Իշխան, Լորս, Պարոն, Սըր:

4. ԳԱՍ. — ԱՄԵՐԻԿԱ, ԲՆԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ

**16.** Ամերիկան երկու մեծ դամաք է, Հիւսիսային Ամերիկա և Հարաւային Ամերիկա, որոնք Բանտուայի պարսկոցով միացած են:

**17.** Սահմաններ. — Ամերիկայի սահմաններն են Հիւսիսէն՝ Արշային կամ Մառուզեայ Ովկիանոս, Արեւելքէն՝ Ասլանդեան, Արեւմուտքէն՝ Խաղաղական Ովկիանոս, Հարաւէն՝ Ասլանդեան ու Խաղաղական միացած:

**18.** Ծով, ծովեզր. — Հիւսիսէն՝ Հիւստոնի ծոցը, Հարաւէն՝ Մեխիկայի և Բալիֆորնիայի ծոցերը:

Աղսախոյի, Բաշիճորնիայի, Լասրասուրի, Ճորոխսայի և Եուֆարանի թերակղզիները:

Պափճիկի ծովը, Տալիսի և Պեհրիկայի նեղուցները Հիւսիսի կողմն են: Սեն-Տոֆ հրուանրանը Արեւելք, և Հորն հրուանրանը Հարաւակողմն են:

**19. Կղզիներ.** — Ամերիկայի կղզիներն են. Ալեոքեան և Վանիսիլեր, Թեոնեով, Մեծ ու Պզիկ Անրիլեաններ, Մալուին և Թեո սը Ֆեո (Կրակէ երկիր):

**20. Լեռներ.** — Հիւսիսէն Հարաւ կ'երկննայ մեծ լեռնաշղթայ մը որ կը բաժնուի երկու մասի՝ Ապալաւս լեռներ և Անիսեան լեռներ:

**21. Գետ եւ լիճ.** — Հիւսիսային Ամերիկայի մեծ գետերն են՝ Միսիսիբի, որ կը թափի Մէքսիկայի ծոցը, Սեն-Լորան որուն մէջ կը վազեն հինգ լիճերու ջուրերը՝ Միսիսիբի, Միչիկան, Հուրոն, Էրիե, Օնթարիօ: Աս վերջին երկու լիճերու մէջտեղն է անուանի Նիսիպուսայի ջրվեժը: Իսկ Հարաւային Ամերիկայի մեծ գետերն են՝ Բարանա և Անագոն որ աշխարհի է՛ն մեծ գետն է:

**22. Կլիմա.** — Հիւսիսային Ամերիկայի ընդարձակ դաշտերը շատ ցուրտ են. Կեդրոնական Ամերիկան և Անթիլեան կղզիները՝ տաք, խոնաւ ու վատառողջ. իսկ Հարաւային Ամերիկան՝ շատ տաք ու խոնաւ, բայց կան նաեւ բարեխառն ու նոյն իսկ ցուրտ մասեր:

**23. Բերք.** — Ամերիկան կ'արտադրէ շատ տեսակ բերքեր. արմախք, թանկագին քարեր ու մետաղներ, բամպակ, խաճկէ, քաքաօ, զինքինա, քարիւղ, ընտիր փայտ և տեսակ տեսակ կենդանիներ:

**16.** Ամերիկոն բանի՞ մաս է: — **17.** Որո՞նք են սահմանները: — **18.** Որո՞նք են ծովերը եւ ծովագերը: — **19.** Կղզիներ՞ը: — **20.** Հիւսիսէն Հարաւ ո՞ր լեռնաշղթան կայ եւ բանի՞ մաս կը բաժնուի: — **21.** Որո՞նք են Ամերիկայի մեծ գետերն ու լիճերը: — **22.** Ի՞նչպէս է Ամերիկայի կլիման: Հիւսիսային, Հարաւային եւ Կեդրոնական մասերուն մէջ: — **23.** Ի՞նչ բերքեր կան:

5. ԴՍՍ — ԱՄԵՐԻԿԱ, ԲՆԱԿԻՉ ԵՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ

**24. Բնակիչ.** — Ամերիկա անձանօթ երկիր մէր. 1492 ին Քրիստափոր Գոլոմպոս ձենովացի նաւագետը գտաւ զայն: Հին բնակիչներն են՝ Կարնաւորներ ու բննցմէ դեռ մաս մը ժողովուրդ կայ: Ամերիկայի արգի բնակիչներն են՝ Եւրոպացիներ, ինչպէս և Ափրիկէէն գաղթած սեւամորթներ:

**25. Բաղաւական բաժանում.** — Ամերիկա 16 երկիրներէ կը բաղկանայ՝ թէ՛ բնիկ և թէ՛ Եւրոպական իշխանութեա՛ր: Ատնք են.

1. Գանասա կամ Նոր Բրիտանիա որ առաջ Ճրանսայի կը պատկանէր, հիմա Անգլիական երկիր է:

2. Միացեալ Նահանգներ, թուով 40 է աւելի, մեծ Հանրապետութիւն մը կը կազմեն. ունին զատ զատ վարչութիւն, բայց դաշնակից են իրարու: Մայրաքաղաքն է Ուաշինկթըն: Գլխաւոր քաղաք՝ Նիւ-Եօրթ, Ֆիլադելֆիա, Չիքագօ, Պոստոն, Պարիսը, Սեն-Լուի, Նոր-Օռլեան, Սան-Մուսելիսօ, եւայլն: Նախագահը կ'ընտրուի ուղղակի ժողովուրդէն և կը պաշտօնավարէ 4 տարի: Արդի Նախագահն է Բուզվերը: 65 միլիոն բնակիչ:

3. Մեքսիկա ունի 27 դաշնակից նահանգներ, Միացեալ Նահանգներու Հարաւակողմը: Մայրաքաղաքն է Մեքսիկօ:

4. Կեդրոն սկսն Ամերիկա որ հինգ անկախ երկիր է. Կուարեմալա, Հոնսուրա, Սալվադոր, Նիխարալա և Գուարա-Ռիկա:

5. Անրիլեան կղզիներ՝ որոնք Եւրոպական Պետութեանց կը վերաբերին:

6. Գոլոմպիա: 7. Եգուարեօն: 8. Բերու: 9. Չիլի  
10. Փարակոնիա: 11. Արժանդին: 12. Ուրուկուեյ, 13.

Պրագլիլիա: 14. Վեհեզիւելլա: 15. Կեդրոնական Պետութիւններ (Պոլիվիա եւ Բարակուէյ): 16. Կիւլեանա, որ Պրագլիլիայի Հիւսիսակողմն է և կը պատկանի Գաղղիայի, Անգղիայի և Հոլանտայի:

24. Ո՞վ գտաւ Ամերիկան եւ ե՞րբ: Ի՞նչպէս էին նախկին բնակիչները: Ուրկի՞ց գաղթած են նոր բնակիչները: — 25. Քաղաքական մեծ բաժանումներ որո՞նք են: Ի՞նչ գիտէք Քանասայի վրայ: Միացեալ Նահանգներ Բանի՞ց են եւ գլխաւոր քաղաքներ որո՞նք են: Մեքսիկան ո՞ր կողմը կ'իյնայ եւ ո՞րն է մայրաքաղաքը: Կեդրոնական Ամերիկայի ճիւղը անկախ երկիրներ որո՞նք են: Անքիլեան կղզիներ որո՞նք կը պատկանին: Կիւլեանա որո՞նք ստացուածքն է:



6. ԴԱՍ. — ՈՎԿԵԱՆԻԱ

26. Ովկիանիա, երկրագունտի հինգ մասերէն մէկն է, կը բաղկանայ կղզիներէ. գլխաւորն է Աւստրալիա:

27. Բաժանումներ. — Ովկիանիայի կղզիները կը բաժնուին չորս խումբի. Մալեզիա, Մեյանեզիա, Բոլինեզիա և Աւստրալիա:

Ա. Մալեզիա կը պարունակէ 1. Սոլոնի Արշիպելագոսը, (որուն գլխաւոր կղզիներն են Սումատրա, Ճավա, Պակեա և Թիւսոր), 2. Պորնեո կղզիներ, 3. Փիլիպպեան կղզիներ, 4. Չելեպեան կղզիներ, 5. Մոլուքեան կղզիներ:

Բ. Մեյանեզիա որ կը պարունակէ Նոր-Կուլինեա և Նոր-Չեյանսա:

Գ. Բոլինեզիա կը բաղկանայ շատ մը մանր կղզիներէ:

Դ. Աւստրալիա կա՛մ Աւստրալեան դաւնակցութիւն: 1. կը պատկանի Անգղիային, և կը բաժնուի 6 նահանգներու կամ գաղթականութիւններու: Տարածութիւնը Եւրոպայի երկու երրորդին չափ է: Բնակիչ՝ 4 միլիոն: Գլխաւոր քաղաքներն են՝ Մելբուրն, Սիդնեյ, Ասքրաիս:

2. Աւստրալիա շատ գետեր չունի, գլխաւորն է Միլրիք գետը: Արեւելեան ու Հարաւ-Արեւելեան կողմերը կան լեռներ որոնք Ովկիանոսին խոնաւութիւնը կը կտրեն: Կղզիին կեդրոնը անբեր դաշտ մ'է:

3. Աւստրալիայի մասը կը կազմեն Թարնանիա և Նոր-Չեյանսա:


4. Պաճարարութիւնը Աւստրալիայի է՛ն գլխաւոր ու բարգաւաճ ճարտարարուեստն է: Աւստրալիայէն Եւրոպա կը զրկուին Մեքսիկոս կոչուած ոչխարին փափուկ բուրդը, կաշի, մորթ, պահճու միս և ցորեն: Անգղիացի գաղթականները կը մշակեն արձաթ, ծխախոտ, բամպակ և որթատունկ:

Արեւելեան կողմի լեռները կը պարունակեն հանքածուխի, պղինձի, ոսկիի և արծաթի հարուստ հանքեր:

Աւստրալիայի յատուկ կենդանիներն են՝ ագելավազ, սեւ կարապ, հնդիկ ջայլեամ, ցեկեզ կոչուած կենդանին, քնարահաւ, եւայլն:

Սակաւաթիւ բնիկները կը պատկանին սեւ ցեղին, և թշուառ կեանք կը վարեն:


26. Ովկիանիա ինչերէ՞ կը բաղկանայ: — 27. Քանի՞ խումբ կղզիներու կը բաժնուի: — Ա Մալեզիայի գլխաւոր կեղծիներ որո՞նք են: Բ. Մեյանեզիա ո՞ր կղզիներէ կը բաղկանայ: Գ. Իսկ Բոլինեզիա՞: Դ. 1. Աւստրալեան դաւնակցութիւնը ո՞ր Պետութեան ստացուածքն է: Քանի՞ գաղութ ունի: Տարածութիւնը ո՞րչափ է: Բնակիչը՞: Գլխաւոր քաղաքները որո՞նք են: 2. Աւստրալիայի բնական նկարագիրը ի՞նչ է: 3. Ո՞ր կղզիներ Աւստրալիայի մաս կը կազմեն: 4. Ո՞րն է գլխաւոր հարստարուեստը: Ի՞նչ բերք կ'երբայ Աւստրալիայէն եւրոպոս: Գաղթականներն ի՞նչ կը մշակեն: Ի՞նչ հանքեր ունի: Ի՞նչ կենդանիներ Աւստրալիայի յատուկ են: Ի՞նչպէս են բնիկները:



7. ԴԱՍ. — ՀՐԱՆԱԿՆԵՐ

1. Քարտէսի վրայ գրեցէք երկու Ամերիկաներուն զխաւոր գետերն եւ ծովերը: — 2. Քարտէսի վրայ նշանակեցէք ծոցերը, նեղուցները, Ձերակըղիները երկու Ամերիկայի ծովեզերքներուն: — 3. Պարզ կերպով գծեցէք Հիւսիս-Ամերիկայի ձեւը եւ նշանակեցէք զխաւոր քաղաքական բաժանումներն ու քաղաքները: — 4. Յոյց տուէք Անժիլիան կղզիները: — 5. Բանամայի պարանոցը ցոյց տուէք: — 6. Գծեցէք Հարաւային Ամերիկան, Ամազոն ու Բարանա գետերուն ընթացքը ցոյց տուէք: — 7. Երկու Ամերիկաներուն զխաւոր լեռնաշղթաները ինչ ուղղութիւն ունին: — 8. Քարտէսի վրայ ցոյց տուէք Եւրոպական Պետութեանց ստացումքները: — 9. Ի՞նչ բերքեր կուտայ Ամերիկան: — 10. Սա քաղաքները որ երկրի մէջ են՝ Սան-Ֆրանչիսքո, Օղդավա, Մէքսիքո, Պալմիրա, Բէպէք, Չիքագո, Նիւ-Եօրք, Սանդիակո, Պուէնոս-Այրէս, Մօնթէվիտէօ, Ռիօ-տէ-Եանէյրօ:

1. Ըսէք՝ ո՞ր է Ովկիանիան եւ որո՞նք են Մալէզիայի մեծ կղզիները: Ովկիանիայի մէջ որոնք են Անգլիական ստացումքները: — 2. Պատմեցէք ինչ որ պատէք Աւստրալիայի վրայ: — 3. Ովկիանիայի մէջ արծոնք են Հորանական ստացումքները եւ որն է մայրաքաղաքը: — 4. Քարտէսի վրայ նշանակեցէք Ովկիանիայի մեծ բաժանումները: — 5. Շողենու մը Հավրէն ճեմբայ կ'ելլէ՝ Ամերիկայի երկու մեծ նաւահանդիստներն երթալու համար: Նախ կը հանդիպի Պուրոն եւ ապա կ'երթայ Պուէնոս-Այրէս: Ըսէք՝ որ նաւահանգիստները պիտի հանդիպի իր ընթացքին մէջ, եւ աս նաւահանգիստները որ երկիրներու կը պատկանին: — 6. Շողենու մը Մարսիլիայէն կը մեկնի Ովկիանիայի Նոււէա քաղաքն երթալու համար: Ըսէք՝ որ ծովերէն պիտի անցնի, եւ որ նաւահանգիստներ պիտի հանդիպի ի հարկին պաշար եւ անձևա առնելու համար:



8. ԴԱՍ. — ԱՄՓՈՓՈՒՄ Թ. ԵՒ Ժ. ԱՄՍՆԵՐՈՒՆ

ԱՍԻԱ ԵՒ ԱՓՐԻԿԷ

Ասիա (բնական մաս). — Ծովեզերքին վրայ կը գտնուին Հնդկասիան ու Հնդկաստանի, Արաբիայի, Փոքր Ասիայի Սերակղզիներն ու Ճարոնի, Ֆորմոզայի, Սէյլանի կղզիները:

Գլխաւոր լեռներն են՝ Հիմալայա, Բուէն Լիւն, Թիան-Չան, որ Բամիրի, Թիպէթի եւ Մոնղոլիայի լեռնաղաշտերը կը շրջապատեն:

Գլխաւոր գետերն են՝ Ամուր, Դեղին գետ Կապոյտ գետ, Պրահմա-բուրա, Գանգէս, Ինդոս:

Կլիման շատ ցուրտ է ձմեռը, իսկ ամառը՝ տաք: Հարաւորը միշտ տաք է:

Ասիա (բաղաձայն մաս). — Ասիայի ժողովուրդները զեղին ցեղէն Արեւելեան կողմը, եւ սպիտակ ցեղէն Արեւմտեան կողմը:

Գլխաւոր Պետութիւններն են՝ Միպերիա եւ Արեւմտեան Թուրքաստան (որոնք Ռուսիոյ կը պատկանին), Ասիական Թուրքիա, Պարսկաստան (մայրաքաղաք՝ Թէհրան), Աֆղանիստան, Պէլուճիստան, Հնդկաստան (մայրաքաղաք՝ Կալկաթա), Պրահմիա, Գոչէնդիս, Թոնքին, Աննու, Գամպոն, Չինաստան (մայրաքաղաք Բեքին), Ճաբոն (մայրաքաղաք Քիոթօ):

Ափրիկէ (Բնական մաս). — Ծովեզերքին վրայ են Կուարտաֆուրի, Բարեյոյի եւ Կանաչ հրուանդաններն ու Մատակաքար կղզին:

Գլխաւոր լեռներն են՝ ԱՊլա եւ Եմովպիական լեռները: Գլխաւոր գետերն են՝ Նեղոս, Բունջ, Զանպէզ, Նիկէյ: Կլիման՝ շատ տաք ու խոնավ է՝ կեղրոնական մասերը: Նոյնպէս տաք քայց չոր է ծովեզերքները: Բարեխառն Հիւսիսի ու Հարաւի կողմերը:

Ափրիկէ (Բաղաձ. մաս). — Հիւսիսային եւ Արեւելեան Հիւսիսային բնակիչները սպիտակ ցեղէն են, միւսները խափշիկ են:

Անկախ պետութիւններն են Մարոք եւ Եմովպիա կամ Հապէշիստան: Եւրոպական ստացումքներն են Ալճէրիա, Թունուզ, Սենեկար, Բօնկօ՝ (Ֆրանսայի կը վերաբերին), Մատակաքար, Ռէիւնիոն. Անգլիական Արեւելեան Ափրիկէ, Քարի գողականութիւնը՝ Անգլիային են: Գերմանական Արեւելեան Ափրիկէ՝ Գերմանիայի ստացումքն է: Մոգամպիք՝ Փորթուգալի կը վերաբերի: Բունկօ՝ Պէլճիբայի: Թարապուլուս եւ Եզիպտոս՝ (մայրաքաղաք Գահիրէ) Թուրքիոյ մասն են:



ՀՐԱՆԱԿՆԵՐ

Ա.

1. Ի՞նչ օրինակներով կը նաք ապացուցանել Քէ երկիրը կլոր է: — 2. Մեզի երեւցող մոլորակներուն ամէնէն մեծը որն է: — 3. Երկիրը բանի շարժումներն ունի: Օրինակներով բացատրեցէք: — 4. Ի՞նչ ըսել է Հասարակած: — 5. Ի՞նչ ըսել է Լայնութեան զիծ: Երկայնութեան զիծ: — 6. Ի՞նչ է Միջօրէականը: — 7. Երկրի մը ուրիշ երկրէ ունեցած հեռաւորութիւնը ինչպէս կ'որոշուի:

Բ.

1. Որոնք են Պոլսոյ պատմական շէնքերը: — 2. Նոր շէնքերուն մէջ նշանաւորները: — 3. Մեծ մզկիթները: — 4. Քանի Մեծ Սաղերու բաժնուած է Պոլիս: — 5. Որոնք են արուարձանները: — 6. Այսմէֆանօյէն կ'ուզենք երթալ Քիաղաղահանէ: Ինչ ճամբով պիտի երթանք, որ տեղերէ պիտի անցնինք եւ երթուղարձի համար որչափ ծախք պիտի ընենք: — 7. Պոլսոյ որ Սաղերուն մէջ կը բնակին Հայեր: — 8. Մասնաւորապէս որ Սաղերու մէջ օտարականներ կը բնակին: — 9. Օտար Պետու-

Սիւններէն որոնք զեպականներ ունին Պոլսոյ մէջ: — 10. Որոնք են Պոլսոյ մեծադոյն պողոտաները: — 11. Ո՞ր տեղերէ մրավմայ կ'անցնի: — 12. Որոնք են առեւտրական կեդրոնները: — 13. Մեծ շուկան որ կողմ է, ինչ բաժանումներ ունի՝ արհեստներու եւ առուտուրի տեսակէտով: -- 14. Մըսըը չարըի մէջ ինչ կը վաճառուի: — 15. Պոլսոյ որ կողմերը մեծ զրամատուներ կան:

Գ.

1. Ի՞նչ ըսել է աշխարհագրական եզր: — 2. Որոնք են աշխարհագրական եզրերը: — 3. Ասիական Թուրքիան քանի վիլայէթի բաժնուած է: — 4. Եւրոպական մասը: — 5. Ո՞ր վիլայէթներու մէջ են հետեւեալ քաղաքները. Թէքիրտաղ, Տրամա, Իւսկիւլպ, Մանասձըր, Շրոտրա, Բրէվէզա, Սամսոն, Պոլս, Պիլէճիկ, Տէնիզլի, Նիյոն, Խօզան, Ուրֆա, Շամ-Թարապուլուս, Համա, Ճիտտէ, Նէճէտ, Քէրպէլա, Սիւլէյմանիյէ, Հէքքետարի, Երզնկայ, Սղերզ, Մալաթիա, Մարտին, Ամասիա, Կեսարիա, Միտիլի, Չանազ-Գալէ, Երուսաղէմ, Տէլր:

Գ.

1. Չոր զոնուած քաղաքէն Պոլիս երժայու համար ինչ ճամբու հետեւելու է, եւ ինչ կերպով ճամբորդելու է: — 2. Որոնք են ձեր զաւառին ընական բերքերը, արհեստները, պատմական շէքերը: — 2. Ի՞նչ նիւթեր կը ներածուին: — 4. Տաճկաստանի որ քաղաքները ուխտատեղի են իսլամներու եւ քրիստոնէաներու: — 5. Որոնք են Տաճկաստանի զըլխաւոր բերքերը:

Ե.

1. Ո՞ր երկիրներու մէջ են սա քաղաքները. — Լիվրուլ, Պօրտօ, Պէրկէն, Հափր, Կան, Ամսոնրում, Պայ, Համպուրկ, Թրիէսմա, Իզմիր, Իզմիթ, Ռուսնուզ, Նիշ, Կալսոց, Տուլիս, Շիրա, Աէվիլ, Բորթօ, Նաքօի, Պարու: — 2. Որոնք են Եւրոպայի մեծ լեռները: — 3. Եւրոպա քանի աւազանի կը բաժնուի եւ որոնք են զխաւոր զետերը: — 4. Ի՞նչ ազգեր կը բնակին Տաճկաստանի մէջ: — 5. Պոլիսէն Թիֆլիս երժայու ճամբան որն է:

Զ.

1. Ասիոյ սահմանները որոնք են: — 2. Ամերիկայի սահմանները, — 3. Ո՞րն է աշխարհի ամէնէն մեծ զետը, լիճը, ծովը, լեռը: — Ո՞ր երկրի մէջ կ'իյնայ Կարմիր ծովը, Բամիրի հովիտը, Թիպէթի լեռնաշղթան, Ամուր զետը, Կովկասի լեռնաշղթան, Մէքքէ քաղաքը, Դարբէժ կամ Թէպրիզ քաղաքը, Քէլաթ, Կալկաթա, Թոնրին, Քանդոն. իսկ Նիսոն կղզին: — 5. Գրեցէր թէ հետեւեալ երկիրներու Վեհապետներուն տիրոջը ինչ է եւ արդի Վեհապետին անունն ինչ է. Անդղիա, Ռուսիա, Ֆրանսա, Իտալիա, Յունաստան, Մոնարք եւ Մոնթէ Քարլօ, Սպանիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ, Պոլսարա, Պարսկաստան, Չին, Ճաբոն, Եդիպտոս:

Է.

1. Ի՞նչպէս է Եւրոպական Պետութիւններուն կառավարական ձեւը (Միապետական, Հանրապետական, եւ այլն): — 2. Տիրող զեղրաստաններուն կամ հարստութեան) անու՛րը: — 3. Եւրոպայի ազգերուն կրօնքը:

ԹՈՒՐԳՈՅ ԱՐԴԻ ԵՐԿԱԹԵԱՅ ԳԻԾԵՐՈՒՆ ՅՈՒՅԱԿԸ

Ա. ՄԱՍ. — ԱՆԱՏՈՒՆԻ ԳԻԾ

	Քիլոմէդր
Հայսար-Վաւա — Իզմիր . . . . .	91
Իզմիր — Էնկիւրիւ . . . . .	485
Էսկի-Շէհիր — Գոնէա . . . . .	444

1020

Բ. ՄԱՍ. — ԱՅՏՆԻ ԳԻԾ

Իզմիր — Այսըն — Տիւսար . . . . .	376
Մասնաճիւղեր . . . . .	139

515

Գ. ՄԱՍ. — ԳԱՍԱՊԱՅԻ ԳԻԾ

Իզմիս — Գասապա — Ալա-Շէհիր . . . . .	168
Ալա-Շէհիր — Աֆիօն Գարա-Հիսար . . . . .	252
Սումա եւ միացման գիծ . . . . .	95

515


Դ. ՄԱՍ. — ՊԷՅՐՈՒԹ — ԴԱՄԱԿՈՍԻ ԳԻԾ

Պէլլուր — Դամասկոս . . . . .	155
Դամասկոս — Հօրան . . . . .	103
Ահեա — Դամասկոս . . . . .	253

511

Յաֆա — Երուսաղէմ . . . . .	86
Մէրսին — Ասամա . . . . .	67
Մուսանէա — Պրուսա . . . . .	41

Համագումար՝ 2755 քիլոմէդր





# Ե Ր Կ Ր Ա Չ Ա Փ Ո Ի Թ Ի Ի Ն




1. ԳԱՍ. — ԳԻԾ, ԿԵՏ, ՈՒՂԻՂ, ԳԻԾ

**1. Գիծ.** — Թղթի վրայ գծուած սա թելի պէս երկար բարակ պատկերը (Պատկ. 1) կը ցուցնէ գիծ մը: Ա՛րք գիծ մ'է:



**2. ԿԵՏ.** — Սա վերի 20. պատկերին մէջ ԳԻ և ԵՉ գիծերը իրար կը կտրեն Կ կէտին վրայ. և իրօք այն տեղն ուր երկու գիծ իրար կը կտրեն կէտ մը կը ցուցնէ:


**3. Ուղիղ գիծ.** — Առէք կտոր մը թել (Պատկ. 3) և ձեր երկու ձեռքերուն մէջ բռնելով քաշեցէք, բայց ոչ կտրելու աստիճան. այս թելը ուղիղ գիծ մը կը ցուցնէ: Հիմա հոս կը նշանակեմ կէտ մը Ա. (Պատկ. 4) և քիչ



մը հետու ուրիշ կէտ մը Բ: Միացնենք այս երկու կէ-


տերը, առաջ կուգայ Ա՛ր գիծը որ մեր ձեռքի թելին նման է: Ա՛րք ուղիղ գիծ է: Ուղիղ գիծը մէկ կէտէն միւս կէտը ամենէն կարճ ճամբան է:

- 1. Թղթի վրայ գրիչով շինուած բարակ թելը ի՞նչ կ'ըսուի: —
- 2. Ի՞նչ կտոր երկու գիծերու հանդիպած տեղը ի՞նչ կ'ըսուի: —
- 3. Ի՞նչ է ուղիղ գիծը:




2. ԳԱՍ. — ԲԵԿԵԱԼ ԳԻԾ, ԿՈՐ ԳԻԾ

**4. Բեկեալ գիծ.** — Տեսած էք կայծակին ձերմակ փայլուն գիծը. — շատ մը ուղիղ գիծերու շարունակութիւնն է ան (Պատկ. 5):




Պատկ. 5. — Կայծակ




Պատկ. 6. — Բեկեալ գիծ

Բեկեալ գիծ կը նշանակէ գիծ մը որ կարծես կտորտած է. այսինքն շատ մը ուղիղ գիծեր, երկայն կարճ, այլեւայլ ուղղութեամբ իրարու մընալով. կը կազմեն բեկեալ գիծը (Պատկ. 6): ԳԻԵՉԷԼ գիծերը միանալով կը կազմեն Ա՛ր բեկեալ գիծը:

**5. Կոր գիծ.** — Ծիածանը (Պատկ. 7)՝ տեսած էք անշուշտ թէ՛ ինչպէս կը որսնան կ'երեւայ երկինքին երեսը: Ծիածանը կոր գիծ մը կը ներկայացնէ, սա միւս ի՛նչ (Պատկ. 8) կոր գիծին պէս: Կոր գիծ մը ո՛չ ուղիղ գիծ է ո՛չ ալ ուղիղ գիծերէ կազմուած է:



Պատկ. 7. — Ծիածան




Պատկ. 8. — Կոր գիծ :

4. Ի՞նչ է բեկեալ գիծը : — 5. Ի՞նչ է կոր գիծը :

3. ԴԱՍ. — ԱՆԿԻՒՆ

6. ԱՆԿԻՒՆ.

— Առէ՞ք մկրաս մը, բերանը քիչ բացէ՞ք կամ շատ բացէ՞ք (Պատկ. 9 և 10). Երկու պարագային մէջ ալ մէկ մէկ անկիւն




Պատկ. 9.


Պատկ. 10.

շինած կ'ըլլաք: ԱՅ և ԲԳ ուղիղ գիծերը (Պատկ. 11) իրար կը կտրեն Բ կէտին վըրայ և կը կազմեն անկիւն մը:

Նոյնպէս, երբ ԴԵ և ԶԵ գիծերը իրարու հանդիպին, կը կազմեն ուրիշ անկիւն մը որ առաջինէն աւելի խոշոր է, ինչպէս՝ եթէ մկրատը քիչ բանանք, պզտիկ անկիւն կը



Պատ. 11. ԱՆԿԻՒՆ




Պատկ. 12. ԱՆԿԻՒՆ

շինուի, շատ բանանք՝ մեծ անկիւն: Այն կէտը ուր անկիւնը կը կազմուի, կը կոչուի անկիւնի գագաթ. Բ և Եը անկիւնի գագաթներ են: Այն գիծերը որ անկիւնը կը կազմեն կը կոչուին անկիւնի կողմերը. ԱՅ և ԲԳ. ԴԵ և ԵԶ անկիւնի կողմեր են:

6. Ի՞նչ է անկիւնը :

4. ԴԱՍ. — ՈՒՂՂԱԶԱՅՅԵԱՑ, ՈՒՂՒՂ ԱՆԿԻՒՆ

3. Ուղղահայեաց. — Եթէ այս սեղանը գլխիվար դարձընենք, սեղանին ոտքերը ուղիղ կը անկուին. կըրնանք ըսել թէ սեղանին ոտքերը սեղանի կողերքներուն ուղղահայեաց են:



Պատկ. 13. — Ուղղահայեաց


8. Ուղիղ անկիւն. — Գը- ծենք ԱՅ գիծը և վերէն վար իջեցնենք ԴԳ գիծը: Յայանի կը տեսնուի որ կազմուեցաւ երկու անկիւն, երկուքն ալ իրարու հաւասար (ԱԴԳ=ԳԴԲԻ): Այս ԳԴ գիծը ուղղահայեաց կ'ըսուի. իսկ երկու հաւասար անկիւնները մէկ մէկ ուղիղ անկիւններ են:

7. Օրինակով մը ցոյց տուէ՛ք թէ ի՞նչ է ուղղահայեաց գիծը : — 8. Ի՞նչ կը կոչուի ուղղահայեաց գիծի մը եւ ուրիշ ուղիղ գծի մը ձեւացուցած անկիւնը : Ի՞նչ անկիւն կ'ըսեն անոր :

5. ԴԱՍ. — ԱՆԿԻՒՆՆԵՐ (Շար.)

9. Սուր անկուց, բութ անկուց. — Գիրք մը դրէ՞ք գրասեղանին վըրայ և մէկ կողքը բռնելով՝ կամաց կամաց սկսէ՞ք բանալ. անկիւն մը կը կազմուի, այնպէս չէ՞, որ նախ փոքր է (Պատկ. 14), յետոյ երթալով


կը մեծնայ, մինչեւ կը հասնի այն աստիճանին որ գրքին



Պատկ. 14. եւ 15. — Անկիւն


նին պէս է. և իրաւ ալ գրքին բացուած կողքը ուղղահայեաց է սեղանին վրայ դրուած կողքին. (Պատկ. 16):

Կրնանք գրքին կողքը նորէն հետզհետէ բանալ. (Պատկ. 18). կը տեսնենք որ կը կաղմուի անկիւն մը որ աւելի մեծ է նախորդ ուղիղ անկիւնէն:



Պատկ. 16. եւ 17. — Ուղիղ անկիւն

Այս կերպով կը տեսնենք որ զէրքը նախ պզտիկ ան-




Պատկ. 18. եւ 19. — Բութ անկիւն

կիւն մը կաղմեց Պատկ. 15ի պէս. այս տեսակ անկիւնին, որ ուղիղ անկիւնէն փոքր է, կ'ըսուի սուր անկիւն:

Յետոյ, երբ մէկ կողը միւսին վրայ ուղղահայեաց եկաւ, կաղմեց ուղիղ անկիւնը (Պատկ. 17). իսկ երբ աւելի բացինք գրքին կողքը և ուղիղ անկիւնէն աւելի մեծ անկիւն մը կաղմեցինք, առաջ եկաւ բութ անկիւն մը (Պատկ. 19):

9. Այլեայլ անկիւններու օրինակներ տւե՛ք:



6. ԳԱՍ. — ԶՈՒԳԱՀԵՌՈՎԱԿԱՆՆԵՐ

10. Ուղղագիծ զուգահեռականներ. — Դիտեցէ՛ք սա պատկերին մէջ (Պատկ. 20) սանդուխին երկու եզերքները և անոնց վրայ գտնուող աստիճանները: Ասոնք




Պատկ. 20-21.

Զուգահեռականներ

ուղիղ գիծեր են որոնց երկու ծայրերը ամէն տեղ իրարմէ միեւնոյն հեռաւորութիւնը ունին: Եթէ կարելի ըլլար շատ ու շատ երկնցն'ը սանդուխին այս եզերքները կամ անոր աստիճանները, պիտի տեսնէինք որ ամենեւին իրարու չպիտի հանդիպէին: Աւասիկ այս տեսակ ուղիղ գիծերը կ'ըսուին զուգահեռական:


10. Զուգահեռական գիծերու օրինակներ տւե՛ք:



7. ԳԱՍ. — ԲԱԶՄԱՆԿԻՒՆ


11. Բազմանկիւն. — Սա վարի 22 պատկերը կը ցուցնէ բազմանկիւն մը: Ինչպէս կը տեսնէք, թեկեալ գիծ

մ'է, որ ունի շատ մը անկիւններ. այս անկիւնները անոր ծայրերը կամ կոններն են և մէկէ աւելի կոն ունենալուն համար շատ անգամ բազմակոն ալ կ'ըսուի: Գի-



Պատկ. 23.

տէք, ճիշտ ինչի՞ կը նմանի. պարտէզի մը կամ դաշտի մը մէջ տեսած էք հարկաւ նեղ ճամբաներ որոնք զիրար կը կտրեն այլեւայլ ուղղութեամբ (Պատկ. 23), և կը կազմեն բազմանկիւն ձեւեր:




Պատկ. 24. — Կանոնաւոր բազմակոն

11. Բազմակոնի օրինակներ քսէ: — 12. Ի՞նչ է կանոնաւոր բազմակոն քսուածը:

8. ԴԱՍ. — ԵՌԱՆԿԻՒՆ


13. Յռանկիւն. — Երբ բազմանկիւն մը երեք կողմ ունի, կը կոչուի եռանկիւն (Պատկ. 25):



Պատկ. 22. Բազմանկիւն

12. Կանոնաւոր բազմակոն. —

Բազմանկիւնի մը կանոնաւոր կ'ըսուի երբ անոր բոլոր կողմերն ու բոլոր անկիւնները հաւասար են իրարու: (Պատկ. 24):



Պատկ. 25.

Պատկ. 26.

Պատկ. 27.

Եռանկիւն Հաւասարկողմ եռանկիւն Կողմնազոյգ եռանկիւն.


14. Հաւասարակողմ եռանկիւն. — ԴԵԶ (Պատկ. 26) եռանկիւնին երեք կողմերն ալ իրարու հաւասար են. այս եռանկիւնը կը կոչուի հաւասարակողմ եռանկիւն:

15. Կողմնազոյգ եռանկիւն. — ԷԸԹ եռանկիւնին երկու կողմերը ԷԸ և ԷԹ իրարու հաւասար են. երբ այսպէս եռանկիւնի մը մինակ երկու կողմերն իրարու հաւասար կամ զոյգ են, այն եռանկիւնը կը կոչուի կողմնազոյգ եռանկիւն:

13. Ի՞նչ է եռանկիւն: — 14. Ի՞նչ է հաւասարակողմ եռանկիւնը: — 15. Կողմնազոյգ եռանկիւնը:

9. ԴԱՍ. — ՔՍՈՒՆԿԻՒՆ

16. Քառանկիւն. — Սա վարի ԱԲԳԴ (Պատկ. 28) բազմանկիւնը որ չորս անկիւններ ունի, կ'ըսուի քառանկիւն: Չորս հատ գլխաւոր և կանոնաւոր քառանկիւններ կան.



Պատկ. 28.

Պատկ. 29.

Պատկ. 30.

Քառանկիւն Ուղղանկիւն Բառ. Զուգահեռակողմ եռն.



1. Ուղղանկիւն քառանկիւն (Պատկ. 29), որուն չորս անկիւններն ալ ուղիղ են: 2. Զուգահեռակողմ (Պատկ.

30), որուն չորս կողմերը իրարու զուգահեռական են, բայց անկիւնները ուղիղ չեն: 3. Քառակուսի՝ որուն չորս կողմերն իրարու հաւասար և չորս անկիւններն ալ ուղիղ են: 4. Տարանկիւն կամ շեղանկիւն որուն չորս կողմերն իրարու հաւասար են, բայց անկիւններն ուղիղ չեն:

**16.** Ի՞նչ է բառանկիւնը: Ուղղանկիւն բառանկիւնը: Իսկ զուգահեռակողմ բառանկիւնը: Քառանկիւն զուգահեռակողմը: Քառկուսի՞ն: Շեղանկիւնը:

10. ԳՍՍ — ՇՐՁԱՆԱԿ

**13.** Ծրջանակ. — Կառքի մը կամ սայլի մը անիւը (Պատկ. 31) կը ներկայացնէ շրջանակ մը: Ուշադիր եղէք. անիւի շրջանակին բոլոր կէտերը հաւասարազէս հեռու



Պատկ. 31. Պատկ. 32.

Պատկ. 33.

են շրջանակին մէջտեղը գտնուող կէտէ մը. այս կէտը կը կոչուի կեդրոն (Պատկ. 32. Կ):


**18.** Շառաւիղ.՝ տրամագիծ. լար. աղեղ. շոշափող. հասանող. — Սա մեծ շրջանակին վրայ Կ կեդրոնը գլուխէ յետոյ, անկէ ԿԼ գիծը գծեցէք շրջանակին վրայ. այս ԿԼ կ'ըսուի շառաւիղ: ԱՅ գիծը որ շրջանակին մէկ կէտէն միւս կէտը կ'անցնի՝ կեդրոնէն, կը կոչուի տրամագիծ: ԳԳ գիծը որ շրջանակին մէկ կէտէն ուրիշ կէտ մը կը հասնի, կեդրոնէն դուրս մնալով, կը կոչուի շար: Լարէն վեր գտնուած շրջանակի մասը ԳԳ,

կը կոչուի աղեղ: Ձէ գիծը որ շրջանակին մէկկէտը շոշափելով կ'անցնի, կը կոչուի շոշափող. Իսկ ՀԶ գիծը որ շրջանակին մէկ մասը կը կտրէ, կը կոչուի հասանող:


**17.** Օրինակներ տուէք Երջանակը բացատրելու համար: — **18.** Ի՞նչ է Շառաւիղը: Տրամագիծը: Լարը: Աղեղը: Շոշափողը: Հասանողը:

11. ԳՍՍ. — ԲԱԶՄԱԿՈՆՆԵՐՈՒ ՄԱԿԵՐԵՒՈՑԹԸ

**19.** Բազմանկոնի մակերեսայրը. — Բազմանկոնի մը գիծերուն մէջտեղ միջոց մը կայ. այդ միջոցը կը կոչուի մակերեսայր: Ինչպէ՞ս եռանկիւնի մակերեսայր, քառանկիւնի մակերեսայր:



Պատկ. 34. Եռանկիւնի մակերեսայրը



Պատկ. 35. Քառանկիւնի մակերեսայրը

**19.** Ի՞նչ է բազմանկիւնի մակերեսայրը բացածը:

12. ԳՍՍ. — ԲՈՂՈՐԱԿ

**20.** Բոլորակ. — Տեսած էք փայտէ՛ կամ երկաթէ՛ պղտիկ շրջանակ մը: Եթէ թողուք որ այդ շրջանակը գետնին կամ աւաղիւն վրայ իյնայ, հոն կը ձեւացնէ բոլորակ մը: (Պատկ. 36): Շրջանակին մէջի մասը կամ մակարդակը կ'ըսուի բոլորակ:



Պատկ. 36. Բոլորակ

**20.** Բոլորակի օրինակ մը տուէք:


13. ԴԱՍ. — ԾԱՒԱԼՆԵՐ

**21. Ծաւալ.** — Գաւաթի մը մինչեւ կէսը ջրով լեցընենք (Պատկ. 37), ու մէջը քար մը նետենք. առաջ ջուրը ԱԲ գծին վրայ էր, հիմա կը բարձրանայ մինչեւ ԴԴ: Յայտնի է որ քարը դուրս եղած ատեն տեղ մը կը բռնէր միջոցին մէջ, հիմա ալ տեղ մը բռնեց ջուրին մէջ, կամ ուրիշ խօսքով ցարը իր տեղը փարին տուաւ: Քարին բռնած այս տեղը կը կոչուի իր ծաւալը:



Պատկ. 37 — Քարի մը ծաւալը

**22. Պրիսմայ.** — Եկեղեցիին մէջ ջահեր կան. այս



ջահերու տակէն կախուած են շատ մը ապակիի կտորներ. առէ՛ք այնոնցմէ մէկ երկու հատ ու


Պատկ. 38. եւ Պատկ. 39. — Պրիսմայ պիտի տեսնէք որ կանոնաւոր բազմանկիւնի ձեւեր ունին, ոմանց մէկ երեսը վեցկողմ ունի, ոմանց ութը, ոմանց տասը տասուերկու, եւ այլն: Այս տեսակ ձեւերը կը կոչուին պրիսմայ: Ուրեմն պրիսման կը ներկայացնէ ծաւալ մը որ կանոնաւոր բազմանկիւնի երեսներ ունի: Վերի պատկերը վեցանկիւնի եւ վեցակողմեան պրիսմայ մը կը ներկայացնէ:

**21.** Ի՞նչ է մարմնի մը ծաւալը: — **22.** Պրիսմայի օրինակ մը տուէ՛ք:





14. ԴԱՍ. — ԾԱՒԱԼՆԵՐ (Շար.)

**23. Զուգահեռակողմեր.** — Մտառկ մը որ վեց երեսներ ունի (Պատկ. 40), կը ներկայացնէ պրիսմայի




Պատկ. 40. — Տօմիտոյի տուփ Պատկ. 41. — Զուգահեռակողմ նման ծաւալ մը: Այս տեսակ պրիսմայ մը կը կոչուի զուգահեռակողմ. որովհետեւ զիմացի կողմերը իրարու զուգահեռական են:

**24. Խորանարդ.** — Զեղմէ՛նով չէ տեսած սարսաղիի




Պատկ. 42. Ուլ Պատկ. 43. Խ բանարդ

կամ նարսի ուլ (քալիուի զար): Դիտած էք հարկաւ որ վեց հաւասար կողմեր ունի ան և ամէն մէկ կողմը կը ներկայացնէ մէկ քառակուսի: Այս է աւասիկ խորանարդը (Պատկեր 43):



Պատկ. 45. Բուրգ




Պատկ. 44. Բրգածեւ զանգակատուն

**25. Բուրգ.** — Տեսած էք վանքերու կամ եկեղեցիներու զանգակատուները, որոնք երեք, վեց, ութը, եւ այլն երեսներ ունին. այդ ձեւը (Պատկ. 44), կը կոչուի բուրգ: Ա. 45 պատկերն ալ բուրգի ձեւ է:

23. Զուգահեռակողմի օրինակ մը տուէք: — 24. Ի՞նչ է խորանարդը: — 25. Ի՞նչ է բուրդը:

15. ԴԱՍ. ԿԼՈՐԱԿ ՄԱՐՄԻՆՆԵՐ



Պատկ. 46 եւ 47. Մոմ եւ Գլան

26. Գլան. — Եկեղեցիին սիւները, վառելու մոմ մը, վառարանին երկաթէ խողովակները մասնաւոր կը ըսուի զլան կամ զլանաձեւ:


Գլանը ամէն տեղ միեւնոյն հաստութիւնը եւ վերի ու վարի կողմէն հաւասար շրջանակներ կը ներկայացնէ: (Պատկ. 46—47):

26. Գլանը բացատրեցէք: Գծեցէք:




16. ԴԱՍ. ԿԼՈՐԱԿ ՄԱՐՄԻՆՆԵՐ (Շար.)

28. Կոնը. — Շաքարի գլուխներ տեսած էք հար-



Պատկ. 48. Սեսարակի մը գագաթը



Պատկ. 49. Կոն



կաւ, նաեւ այնպիսի գմբէթներ կամ աշտարակներ, որոնց գագաթը կը լոր է. այս երկուքն ալ կը ներկայացնեն կոնը: Կոնը վերի կողմէն մէկ սրածայր կէտով կը վերջանայ, վարի կողմէն շրջանակով մը: (Պատկ. 48—49):

27. Կոնը ըսուած ձեւի օրինակներ ըսէք:



17. ԴԱՍ. — ԿԼՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ (Շար.)

28. Հասեալ կոն. — Եթէ շաքարի գլուխին վերի մասը այնպէս մը կտրենք որ պզտիկ շրջանակ մը կազ-



Պատկ. 50. Պատկ. 51. — Կոնի ստորոտ կամ խարխալ


մուխ, կ'ուսենանք հասեալ կոն մը: Ուրեմն հասեալ կոնը այն կոնաձեւն է որուն վերի մասը աւելի պզտիկ շրջանակ մը կը ներկայացնէ՝ քան վարինը:

28. Կոնի խարխալը ըսուած ձեւը ո՞րն է: Գծեցէք եւ օրինակներ գտէք:



18. ԴԱՍ. — ԿԼՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ (Շար.)

29. Գնձաձեւ. — Պզտիկ քարէ գնտակները, կամ



Պատկ. 52. Պատկ. 53. Փամփուտ Գնձակ

Նոր Դպրոց, Ժ. Պր-է

տը ճիշտ չըջանակ մ' է, որուն ամէն մէկ կէտը՝ ներքը  
գտնուած կեդրոնէն հաւասարապէս հեռու է: Գնտածելը  
ծաւալ մ' է. անոր չըջանակը կը կազմէ գնտածելին  
մակերեւոյթը:

29. Ի՞նչ է գնտածելը: Օրինակ: Գնտածելին կեդրոնը ո՞րն է:

19. ԴԱՍ. — ՎԱՐՔՈՒԹԻՒՆՆԵՐ

1. Մարուր Թղթի մը վրայ գծեցէր ուղիղ գիծ մը, բեկեալ գիծ մը,  
կոր գիծ մը: — 2. Գծեցէր սուր անկիւն մը, ուղիղ անկիւն մը, բուժ ան-  
կիւն մը: — 3. Գծեցէր երկու զուգահեռական գիծեր. այս երկու գիծերէն  
մէկուն վրայ ուղղահայեաց մը իջեցուցէր: — 4. Գծեցէր վեցակողմ բազ-  
մանկիւն մը, յետոյ գծեցէր վեցակողմ կանոնաւոր բազմանկիւն մը: — 5.  
Գծեցէր զոնկէր բառակողմ մը, յետոյ հաւասարակողմ եւ կողմնադոյզ ե-  
ռանկիւն մը: — 6. Գծեցէր զոնկէր բառակողմ մը, յետոյ բառակուսի մը,  
ուղղանկիւն բառանկիւն մը, սուրանկիւն մը, զուգահեռակողմ մը: — 7.  
Գծեցէր չրջանակ մը, այս շրջանակին վրայ նշանակեցէր շառուիղ մը,  
տրամագիծ մը, լար մը, աղեղ մը, շոշափող մը, հատանող մը: — 8. Դըպ-  
րոցին մէջ ինչ բաներ կը տեսնէք որ մեր սովորած երկրաչափական ձեւերն  
ունին. գծեցէր գտնանք:

20. ԴԱՍ. — ԱՄՓՈՓՈՒՄ 1—18 ԴԱՍԵՐՈՒ

Գիծեր. — Այլեւայ երկրաչափական գիծեր կան. ուղիղ գիծ, թեկ-  
եալ գիծ, կոր գիծ: Հուզանեռական կ'ըսուին այն երկու կամ աւելի  
գիծերը որոնք որչափ երկարին, իրարու չեն հանդիպիր:

Անկիւններ. — Ե՞նչ ուղիղ գիծ մը հանդիպի ուրիշ ուղիղ գիծի մը  
եւ կազմէ երկու հաւասար անկիւններ, այն գիծը միւսին ուղղահայ-  
եաց է: Կ'ըսուի իսկ այն երկու հաւասար անկիւններէն ամէն մէկը մէկ  
մէկ ուղիղ անկիւն կը կազմէ: Ուղիղ անկիւնէն աւելի փոքր անկիւն մը  
կը կոչուի սուր անկիւն, իսկ աւելի մեծ մը կ'ըսուի բութ անկիւն:

Բազմանկիւններ. — Թղթի վրայ ե՞նչ բեկեալ գիծ մը գծէք, այնպէս  
որ անոր երկու ծայրերը իրարու դան հանդիպին, առաջ կուգայ բազման-  
կիւն մը: Եռանկիւնը երեք կողմ եւ երեք անկիւն ունեցող բազմանկիւն  
մ' է: Քառանկիւն մը, չորս անկիւն եւ չորս կողմ ունեցող բազմանկիւն մ' է:

Շրջանակներ. — Շրջանակը կ'ըսի գիծ մ' է՝ ծայրերը իրարու միա-  
ցած, եւ որուն առջն մէկ կէտերը շրջանակին ներքը գտնուած կեդրոնէն  
հաւասարապէս հեռու են:

Մակերեւոյթներ. — Թղթին վրայ գծուած բազմանկիւնը մակերե-  
ւոյթ մը կը ցուցնէ: Սեղանին երեսը մակերեւոյթ մ' է: Գնտակի մը մա-  
կերեւոյթը իր շրջապատն է: Բոլորակի մը մակերեւոյթը գեամին վրայ ա-  
նոր բռնած շրջանակածն է:

Մաւալներ. — Մարմնի մը բռնած տեղը կը ցուցնէ անոր ծաւալը:  
Երկրաչափութեան գիտութիւնը գիտութիւնն է. պիտանայ, զուգահեռակողմ,  
խորանարդ, բութ, գլան, կոն, հասեալ կոն, գունն:

# ՆԱԽՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐ

## 1. ԴԱՍ. — ՑՈՐԵՆԻ ՄՇԱԿՈՒԹԻՒՆԸ

1. Ցորենը կը խոշորեայ եւի բ հասկերը կը կազմէ. —


1. Գարնան ժամանակ, երբ ցորենը նոր սկսած է բուս-  
նիլ արտերուն մէջ, հողը նստեցնելու համար արտերու  
վրայէն կ'անցընեն շողփար, որ խոշոր գլխանածե քար  
մ' է եւ հողը կը սղմէ, կը նստեցնէ:

2. Անկէ յետոյ ցորենը ինքնիրեն կ'ածի, գարնան  
անձրեւները եւ արեւը շուտով կ'ածեցնեն զայն: Քիչ ա-  
տենէն ցորենին ցողունը կը բարձրանայ, երկայն տերե-  
ներ կը կախուին անոր քովերէն եւ վերջապէս ցողունին  
գագաթը կ'երեւայ պղտիկ հասկ մը, որ յետոյ հատիկ-  
ներով պիտի լեցուի:

2. Հունձը. — Վերջապէս ամառը վրայ կը հասնի, ել-

լե՛նք սա արտերուն  
մէջ պտըտինք, ս՛ւր  
է գարնան կանա-  
չութիւնը. հիմա ար-  
տերը դեղինյաժ են,  
հասկերը հասուն հա-  
տիկներով լեցուած  
են: Հունձի ժամա-  
նակ է:

Գիւղի մէջ ամէն  
մարդ հունձքով կը  
զբաղի, օգը աղէկ  
է, պէտք է օգուտ  
քաղել: Աւաստիկ հըն-  
ձող մշակները որ՝ մանգաղ կամ գերանդի ձեռք բնին:



Պատկ. 87 — Հունձ

կը հնձեն ցորենը և խուրձ կապելով՝ կը տանին կալերու մէջ կը դիզեն՝ յետոյ ծեծելու (կամնելու) համար:

1. 1. Ի՞նչ կ'ընեն եր ցորենը սկսի բուսնիլ: 2. եր ցորենը բարձրանայ, ի՞նչ կ'երեւայ անոր գագաթը: — 2. Ե՛ր կը բաղեն հունձք: Ի՞նչ կ'ընեն ցորենը՝ կտրելէ ետ:

## 2. ԴԱՍ. — ԽՈՏԻ ՀՈՒՆԶՔ

3. Մարգագետինները, չոր խոտք. — Մարգագետիններու խոտերը կը քաղեն, կենդանիներուն կերցնելու համար: Այս հունձքը աւելի պարզ, աւելի դիւրին է քան ցորենի հունձքը:



Պօկ. 88. — Արօտաեղին խոտ կը հունձն

Մարգագետինները շատ շուտ կ'աճին երբ շատ անգամ ջրենք զանոնք: Մարգերը քաղելէ յետոյ, կը թողուն որ արեւու տակ՝ չորնան անոնք, և առաջ կուգայ

չոր խոտ: Այս խոտը խուրձ խուրձ կը կապեն և կամ առանձին խոտի դէզերու վրայ կը դնեն, կամ յարգանոցներու մէջ կը պահեն:

4. Կենդանիներուն ուտելիք խոտը երկու տեսակ է, կամ բնական մարգատախններէն (չայր) կ'առնուին անոնք, կամ մասնաւորապէս կը ցանուին արտերու մէջ: Այսպէս են այլեւայլ տեսակ առուոյաներ (եօնճա). երեկնուկ, կորնզան եւ ասպաս, որոնք ցորենի պէս կը ցանուին արտերուն մէջ՝ երկու, երբեմն ալ երեք անգամ կը քաղուին: Չիերու եւ կովերու համար ամէնէն ընտիր սնունդն է առուոյտը:

3. Ինչո՞ւ մարգագետիններու մէջ խոտ կը մեակեն: Ի՞նչպէս կը բաղեն խոտք: — 4. Ի՞նչ տեսակ խոտք կը մեակուին՝ կենդանիներուն կեր րնելու համար:


## 3. ԴԱՍ. — ԽՆՁՈՐԵՆԻ, ԽՆՁՈՐՈՂԻ

5. Խնձորեկներ. — 1. Մեր պարտէզներու մէջ ամէն տեղ խնձորի ծառեր կը գտնուին, որոնք մեզի կուտան կարմիր կամ դեղին գոյնով, անուշահոտ, անուշահամ խնձորներ: Պէտք է յիշենք մասնաւորապէս Վան քաղաքի մօտ Արտամեա գիւղի խնձորները ինչպէս նաեւ Ամասիոյ խնձորները որ նշանաւոր են: Բայց երկիրներ կան, ինչպէս Փրանսա, ուր մեծ դաշտերու մէջ հազարաւոր խնձորի ծառեր կը մշակեն եւ այս խնձորէն կը պատրաստեն տեսակ մը ոգելից ըմպելիք, որուն «խնձորոլի» կ'ըսուի: Հոն ուր ցուրտ է և խաղողի այգի չկայ, խնձորոլին կը գործածեն գինիի տեղ:

2. Աշնան վերջերը կը սնկեն խնձորի նոր տունկերը, եւ անոնց բոլորտիքի հողը կը փորեն կամ կը հերկեն ու անոնց արմատներուն քովերը աղբ կը զարնեն:

Ամառուան վերջերը կը ժողվեն խնձորները՝ քաղելով կամ ձաղկելով :

**Գ. Խնձորօղի.** — Խնձորները դեռ բոլորովին հասած՝ կը ժողվեն զանոնք եւ՝ չոր սեղ մը լեցնելով՝ կը թողուն որ իրենք իրենց հասուննան : Այն ատեն կ'առնեն զանոնք եւ հնձաններու մէջ կը ձմէն, կը քամեն, անոնց ջուրը կ'առնեն : Այս ջուրը խաղողի շիրալին պէս է : Խնձորին ջուրը կը լեցնեն տակառներու մէջ եւ կը թողուն որ խմորուի, այսինքն հասնի : Քիչ ատենէն զօրաւոր խմելիք մը առաջ կուգայ, այս է խնձորօղին :



Պատկ. 89 — Խնձորի քաղ

5. 1. Խնձորենի մտակելուն երկու նպատակներ որո՞նք են : Ո՞ր քաղաքներ խնձոր կ'արտադրեն. Ի՞նչ է խնձորօղին : Ուրի՞նչ բաներ կը շինուին խնձորէն : 2. Ի՞նչպէս կը սնկեն խնձորենին եւ ե՞րբ : Ի՞նչպէս կը քաղեն խնձորը : — **Գ.** Ի՞նչպէս կը շինեն խնձորօղին, խնձորի բանդակը (րէշէլ), եւայլն :

4. ԴԱՍ. — ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆ

**Յ. Որբատուկ.** — Խաղողի տունկին կ'ըսուի որբ : Տաք գաւառներու մէջ կ'աճի որթատունկը եւ ո՞րքան օդը տաք ըլլայ այնքան աղէկ ու խոշոր խաղող կուտայ : Թուրքիոյ մէջ՝ Պոլսոյ, Իզմիրի, Տիարպէքիւրի կող-

մերը ընտիր այգիներ կան : Խաղողը ընտիր պտուղ մ'է՛ համազ, մենդարար, առողջարար եւ շատ օգտակար :

**Տ. Այգեկուր.** — Աշնան սկիզբներ, երբ ա՛լ խաղողները հասունցած են, այգիի տէրերը, մեծ ու պղտիկ, այգիին մէջ կը թափին եւ կը սկսին խաղողի ողկոյզները ժողվել՝ ձեռքով, պղտիկ յօտոյներով ու մկրատներով : Նախ գոգնոցներու մէջ մաս մաս կը հաւաքեն խաղողը, յետոյ կը լեցնեն խոշոր ուռնիիէ կամ եղէգէ կողովներու մէջ : Այս է այգեկուրը (Պատկ. 90) :



Պատկ. 90. — Այգեկուր

Այս հաւաքուած խաղողը կը լեցնեն մասնաւոր տակառներու, կարամներու կամ ապի (\*) մէջ, եւ ոտքերով կը կոխեն, կը քամեն որպէս զի խաղողին ջուրը դուրս ելլէ : Այս ջուրին քաղցու (շիրա) կ'ըսուի :


(\*) Սալի կ'ըսուի քառակուսի խորունկ տեղ մը՝ քարէ յատակով ու պատերով. անոր մէջ կը կոխուտեն խաղողը՝ շիրա շինելու համար :

7. Ի՞նչ է որբը : Ո՞ր երկիրներ որբ կը մեակեն : — 8. Ի՞նչպէս կ'ընեն այգեկուբը : Ամէն տեղ կողովի մէջ կը լեցնեն որբասունկէն քաղուած խաղողը : (Որբ կը նշանակէ՝ 1. խաղողին տունկը, եւ 2. այդ տունկէն շինուած կողով (խլփի) : Իսկ որբ՝ կը նշանակէ պզտիկ՝ ստղացող կենդանի : Որբ կը նշանակէ նաեւ հորք (կովու ձագ) :

5. ԳԱՍ. — ԳԻՆԻ

9. Գինի . 1. Խաղողը քամելէ յետոյ, անոր շիրան կը լեցնեն մեծ տակառներու կամ կարասներու մէջ : Հոն շիրան կը հանգչի եւ քիչ ատենէն կարասի երեսին վրայ պղպաղակներ կ'երեւան, ինչպէս եռացած ջուրին երեսին վրայ : Այս միջոցին շատ վտանգաւոր է երթալ եւ սպասել այն սենեակը ուր դրուած են գինիի կարասները, որովհետեւ անոնցմէ դուրս ելած օդը կընայ մարդս խղզել :

2. Իրաւ է որ մեր կողմերը աղէկ գինի չինել չեն գիտեր : Անգամ մը որ շիրան լեցուցին հողէ կարասներու մէջ, մինչեւ կէտը, կը թողուն որ հոն հասնի գինին եւ միեւնոյն կարասէն առնելով կը գործածեն : Բայց ուրիշ երկիրներ, ուր աւելի աղէկ կը շինեն գինին, երբ



Պատկ. 91 — Տակառներուն մէջ խաղող կը նմէն

ջակները դադարին, անոնց տակը գտնուած ծորակէն գի-

նին կը լեցնեն աւելի փոքր տակառներու մէջ, որոնց բերանը բաց է, որովհետեւ դեռ ատեն մ'ալ գինին կը շարունակուի եռալ եւ պղպաղակ տալ : Այս անգամ գինին աւելի աղէկ կը դառնի, այսինքն մէջի աւելորդ նիւթերը (մրուր) տակառին տակը կ'իջնեն :


3. Երբ այս անգամ գինին պարզուի, եւ յստակ երեւի, նորէն կը հոսեցնեն զայն ուրիշ տակառի մը մէջ, այնպէս որ գինիին մրուրը նախորդ տակառին մէջ կը մնայ : Այս վերջինը խմելու գինի է :

9. 1. Ի՞նչ կը գոյանայ նմուռ խաղողին ջուրէն (շիրա) : Ինչո՞ւ վտանգաւոր է երկար ատեն մնալ այն կարասներուն մօտ որոնց մէջ շիրան կ'եռայ : 2. Ի՞նչպէս կը պարպեն գինին կարասներէն : Ինչո՞ւ կարասները մինչեւ բերանը չեն լեցնէ : Հին գինի՞ն քէ նոր գինին լաւ է : Նոր գինին յսակ կ'ըլլայ : Կարասին մէջ երբ գինին քողու՞նք, ի՞նչ կը նստի սակը : 3. Երբ գինին պարզուի, յսակ ըլլայ, ի՞նչ կ'ընեն :

6. ԳԱՍ. — ՄՐԳԱՍՏԱՆ

10. Պողատու ծառերը յօտել կամ բշտել. — Գարնան ժամանակ գիտեցէք պտղատու ծառերը, օրինակ տանձենի մը, խնձորենի մը, պիտի տեսնէք որ երկու տեսակ ծիլեր կ'երեւան անոնց վրայ, մէկը նեղ ու սրածայր, որմէ՛ առաջ պիտի գան ճիւղեր ու տերեւներ, միւսը խոշոր եւ կլորածեւ՝ որմէ՛ առաջ պիտի գայ պտուղը : Որպէս զի այս ծառերը շատ պտուղ տան եւ պտուղները շուտով հասունանան, ծառերը կը քշտեն :

Պտղատու ծառերը յօտել կամ բշտել, կը նշանակէ անոնց աւելորդ մասերը կտրտել որ միւս մասերը շուտ շուտ աճին : Ասոր համար այնպէս վերջերը կը կտրտեն մինակ այն ծիլերը, որոնք ծառի ճիւղեր պիտի կազմէին . իսկ պտղատու ծիլերուն ձեռք չեն դպցնէր :



Պատկ. 92 — Յօտուած պտղատու ծառերու շարք

Այսպէս կը քշտեն շատ մը պտղատու ծառեր. ինչպէս խնձորենի, տանձենի, ծիրանենի, դեղձի, եւ այլն :

10. Պտղատու ծառերուն երկու տեսակ ծիւրեր որո՞ցք են : Ինչո՞ւ համար կը յօտեն պտղատու ծառեր : Ի՞նչ է յօտելու գործողութիւնը եւ ի՞նչպէս կը յօտեն : Յօտուած ճիւղերը ինչո՞ւ կը կապեն :

7. ԴԱՍ. — ԲԱՆՁԱՐԲՈՒՆԵՆԵՐ

11. Բանջարանցի մշակութիւն. բանջարենի. — Պըզտիկ հող մը ուր կը մշակեն բանջարեղէններ, հում հում ուտելիք զանազան կանանչեղէններ եւ անուշահոտ ու զարդի ծաղիկներ՝ այդ տեղը ընդհանրապէս բանջարանոց կ'ըսուի եւ այդ աշխատութիւնը բանջարանոցի մշակութիւն կը կոչուի : Այս բոյսերը աւելի աղէկ կ'աճին եւ առոյգ կ'ըլլան, եթէ հողին հող տարուի, եթէ քրքրեն զայն եւ աղբեն : Բոլոր բանջարեղէններու մշակութիւնը մէկ կերպ է : Քանի մը օրինակ յիշենք .

12. Սեպղին. — Թէ՛ աշնան վերջերը, թէ՛ գարնան սկիզբները՝ կարելի է ցանել սեպղինը : Ասոր համար հողը հերկելէ յետոյ բարակ ակօսներ կը բանան անոր մէջ, սերմերը ակօսներու մէջ կը դնեն եւ հողով կը ծածկեն : Երբ սեպղինը կը կանաչնայ, անոր բոլորաթիքի աւելորդ խտտերը կը ժողվեն որ սեպղինը աղէկ աճի :

13. Սոխ. — Սոխը սովորաբար կը ցանեն շատ գործածուած հողերուն վրայ : Ասոր համար, նախ արախն հողը աղէկ մը կը նստեցնեն, յետոյ սերմը վրան կը ցանեն եւ զայն կը ծածկեն աղբով խառնուած բարակ հող մը :

14. Հազար. — Հազարը (ւարուշ) կը ցանեն իր տերեւներուն համար : Տեսակ տեսակ հազարներ կան, ումանք գարնան սկիզբները կը ցանուին, ումանք ամառը :

11. Ի՞նչ է ծաղկեմեակութիւնը ու բանջարամեակութիւնը : — 12. Ի՞նչպէս կը մեակեն սեպղինը : — 13. Սո՞խը : — 14. (Հազարը :

8. ԴԱՍ. — ԱՄՓՈՓՈՒՄ ՏԱՄԵՐՈՐԿ ԱՄՍՈՒՍՆ

Յոռեցի մեակութիւնը. — Արտը կը հերկեն, կըջտենն, կը ցարանեն, եւ կը թողուն որ ցորենը աճի : Երբ հասկերը հասունանան, կը բաղեն ևստեղէններու մեակութիւնը. — Խոտերը թէ բնական արօտատեղիներէն կը ժողվեն եւ թէ մասնաւոր մարգագետիններու մէջ կը մշակեն. Առուոյտները ամէնէն ընտիր խոտը կուտան : Չանոք ցորենի պէս կը ցանեն, կը ջրեն եւ աճելէ յետոյ, մէկ երկու անգամ կը հնձեն, Հնձուած խոտը կը թողուն որ արեւու տակ չորնայ, յետոյ խորձ կը կապեն : Չիբուր եւ կովերու համար ամէնէն աղէկ սնունդն է առուոյտը :

Խնձորենիներ, խնձորօղի. — Երկիրներ կան, ինչպէս Ֆրանսա, ուր մեծ բանակութեամբ խնձորենի կը մշակեն եւ խնձորէն կը պատրաստեն տեսակ մը ըմպելիք, խնձորօղի, որ գինիին տեղը կը բռնէ :

Որբասունկ, գիցի. — Թուրքիոյ շատ մը գաւառներուն մէջ բազմաթիւ այգիներ կան, որ ընտիր խաղող կուտան : Խաղողը երբ կը հասուննայ, այգեգութ կ'ընեն եւ ժողովուած խաղողը կը բամեն, անոր շիրան կարասներու մէջ կը լեցնեն, եւ կը թողուն որ գինի ըլլայ :

Մրգասան եւ բանջարանոց. — Տեղ մը, ուր պտղատու ծառեր կը մշակեն, մրգասան կ'ըսուի, իսկ հոն ուր ուտելու բանջարեղէններ կը մշակեն, բանջարանոց կը կոչուի : Հողերն աղբուր եւ փորփրելու է :

## 1. ԴԱՍ. — ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԵՐԱՔԱՂ

Բառ, Նախադասութիւն

**Բառ, վանկ, գիր.** — Երբ ձայն մը կամ շատ մը ձայններ կը հանենք՝ որոնք իմաստ մը կուտան, բառ մը զրուցած կ'ըլլանք:

Բառ մը մէկ կամ մէկ քանի վանկով կը կազմուի:

Վանկերն ու բառերը կը ձևանան գիրերով:

Չայնաւոր են այն գիրերը որ առանձին կրնան հնչուիլ:

Չայնաւոր են ա, ե, է, ը, ի, ո, շ, օ:

Բաղաձայն են այն գիրերը որ ձայնաւորի մը հետ կրնան հնչուիլ:

Բաղաձայն գրերն են ք, գ, դ, զ, փ, ժ, շ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, վ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, ղ, ց, փ, ք, փ:

**Նախադասութիւն.** — Տերբայի(\*) կամ եկերակայ, բայ եւ usորոգելի միանալով՝ կը կազմեն նախադասութիւն:

Տերբային կը ներկայացնէ այն էակը կամ իրը որուն վրայ բան մը կ'ըսուի, կամ գործը կը կատարէ: Տէրբային իմաստը ամբողջացնող բառը կը կոչուի Տերբային խնդիրը:

Բայ կը նշանակէ գործողութիւն կամ վիճակ: Շատ անգամ Ստորոգելին ալ բային միացած կ'ըլլայ:

Ստորոգելի այն բառն է որ Տէրբային ինչպէս ըլլալը կը յայտնէ: Ստորոգելին իմաստը լրացնող բառն ալ կը կոչուի Ստորոգելին լրացուցիչը:

(\*) Տէրբային կը կոչուի նաեւ Անուն յայն:

## 2. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

1. Էջ 1ի Խօսակցութիւնը (Եսասէր ըլլալու չէ) կարգաճեք եւ որոշեցէք Չայնաւոր ու Բաղաձայն գրեր:

### ԻՄ ՓԻՋՕՆ ԿԱՏՈՒՍ

Ես ունիմ կատու մը, պզտիկ սիրուն ու բնորոշ: Անունն է Փիջօն: Դունչը վարդագոյն է: Խատուտիկ աչքերը կը փայլին անուշ նայուածքով մը: Երկայն պոչ մ'ունի. մորթը՝ փափուկ է, նստուածքը՝ շնորհալի: Կ'ուզէ որ զինքը սիրեմ ու փայփայեմ: Մտնաւանդ բան մը կերած ատենս՝ բովէս չի գատուիր: Արագ ու ժիր բայերով կ'ելլէ մինչեւ բարձր տանիքին վրայ: Յանկարծ թեթեւ ոտուով մը կ'ընէ, բովի տան ցիւրն վրայ կը ցատքէ: Գիշերները՝ Փիջօնիս աչքերը կը վառին ու երբ բունը գայ, կակուղ բազմոցին վրայ լայնկէկ մը տեղաւորուելով՝ անուշ անուշ կը մրփփէ:

2. Վերի հասուածին մէջ ո՞ր բառերը Գոյական են, որո՞նք Ածական են եւ որո՞նք Բայ:

3. Որոշեցէք նաեւ Տէրբայի, Բայ եւ Ստորոգելի:

4. Հետեւեալ խօսքերուն մէջ, ո՞ր բառերը Տէրբայի լրացուցիչ են, եւ ո՞ր բառեր Ստորոգելի լրացուցիչ են:

1. Աս որթերուն խաղողը անուշ գինի կուտայ: — 2. Գեղին սափրիչը շատ յաճախորդ ունի: — 3. Գատուորին վեճիը արդար է: — 4. Հանրագուտ Եփեսոսեանց Նախարարը խճուղիներուն նորոգութիւնը հրամայեց: — 5. Հարուստ կիները վարպետ դերձակուհիներ կ'ունենան:

5. Սա բառերուն նմանաձայնները գտէք եւ դէմ առ դէմ գրեցէք. Գող, կետ, հարկ, դանակ, կառք, յարդ, համբ, թագ, Թիակ, բայլ, փոխ, հոյլ, փուռ, դաս, հեռու, յառաջ, մարդ, դատ, թեւ, ցօղ, որդ, գամել, բակ, յոյն:

6. Պահանջուած բառերը բով փոփ երէ արեւ, Նախադասութիւն մը պիտի կազմուի:

1. Էական Դերանուն, Ա. Դէմք, Յորն. Ուղղական — 2. Կառք Հասարակ անունին եզ. Գործիականը: — 3. Ճամբորդիչ Բային Սահմ. Ներկայ, Յորն. Ա. Դէմքը: — 4. Ցամաք Հաս. անունին եզ. Սեռականը: — 5. Նախարարութիւն մը (խօսքին յարմար): — 6. Եղիկապ մը՝ Հակադրութիւն բուցնող: — 7. Ծով Հաս. անունին եզ. Սեռականը: — 8. Նախարարութիւն մը: — 9. Ճամբորդիչ Բային Սահմ. Ներկայ Յորն. Գ. Դէմք: — 10. Մակոյկ, նաւ, նաւակ, շոգեմաւ, ցուկանաւ, առաջասանաւ, բառերուն Յորնակի Գործիականը:

**Ծանօթ.** — Ուսուցիչը համանման հետքերով զիւտեր եւ գործական հրահանգներ ընել Յող տայ: Այս կարգի վարժուածիւններուն արդիւնքը անհամեմատ մեծ ու տպաւորիչ է:



**3. ԴԱՍ.** — ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԵՐԱՔԱԸ

Անուն կամ Գոյական (Ա. Մաս Խօսքի)

**Անուն կամ Գոյական է այն բառը որ անձ, կենդանի կամ իր կը նշանակէ:**

Հասարակ անունը միեւնոյն տեսակէ եղող ամէն բաներու ալ կը յարմարի: Իսկ Յատուկ անունը միեւնոյն տեսակէ եղող անձերէն կամ իրերէն մէկ հատին կամ մէկ խումբին կը պատշաճի:

**Անուններու քիւր.** — Եզակի անունը մէկ անձ, մէկ կենդանի կամ մէկ իր կը ցուցնէ: Յոմնակի անունը շատ անձ, շատ կենդանի կամ իր կը ցուցնէ:

Անուն մը Յոքնակի ընելու համար ծայրը եր կը կըրցենք եթէ միավանկ է. ներ կը կցենք եթէ բազմավանկ է:

**Անուններու հոլովը.** — Եզակի թէ Յոքնակի անուններուն ծայրը կերպ կերպ կը փոխուի, ասոր կ'ըսենք հոլով:

Հոլովը վեց է. Ուղղական, Հայցական, Սեռական, Տրական, Բացառական եւ Գործիական:

Անուն մը պարզ վիճակի մէջ Ուղղական է. ի կամ ու աւելցնելով կը շինուի Սեռական եւ Տրական. և աւելցնելով կը շինենք Բացառական. ով աւելցնելով կ'ըլլայ Գործիական. Հայցականն ալ Ուղղականին պէս է:

Այս ի, ու, ով գիրերը կ'ըսուին Հոլովակիչ աստեր:

**Զարտուղի եւ անկանոն հոլովումներ.** — Անուններ ալ կան որ ուրիշ կերպով կը հոլովուին:

**Յօղ.** — Անունները երբ որոշ մտքով գործածուին, իրենց ծայրը կը կցենք ս, դ, և (կա՛ր ը) գիրերը որոնք Յօղ են:

Ս, Դ, Ն կամ Ը գիրերուն Հաւաքական եւ Յոքնակի ձևերն են նիս, նիդ, նին որոնք կը դրուին Գոյականին ծայրը, երբ անոր պատկանող Ստացական կամ Յուցական ածականը ջնջուած է:



**4. ԴԱՍ.** — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

**7. Անձ** նշանակող բառերուն սակը գիծ ֆաեցեցէ:

Մեր բոլոր ուժով սիրելու ենք մեր հայրն ու մայրը, մեր քոյրն ու եղբայրը, մեր պապն ու հանին, ըսին ու հորեղբայրը, մեր հօրաքոյրը եւ մօրաքոյրը:

**8. Իր** նշանակող բառերուն սակը գիծ ֆաեցեցէ:

Դպրոցին մէջ կը տեսնեմ դուռ, պատուհան, սեղան, նստարան, ամուս, զրատեղաններ, զրատստակ, բարտէս, եւ այլն. — Կաղամբը կանկառը, խաւարծիւր (բավէնտ), ծնեքեկը, շոմինը (սպաննախ) լոլիկը, սըմբուկը (պատինճան), զրուճը բանջարեղէններ են:

**9. Որոշեցէք** Յատուկ եւ Հասարակ ունկնցներ.

- 1. Մամուսագրս ապրեցաւ ինը հարիւր յիսուն տարի: — 2. Գամիչը Ֆլամարիօն մեծ աստեղագետ է: — 3. Սոկրատ՝ Յոյն մեծ փիլիսոփան՝ ապրեցաւ Քրիստոսէ հինգ դար առաջ: — 4. Ս. Բարսեղ, Ոսկերբան, Սահակ, Մեսրոպ Եղիշէ՝ Եկեղեցական հայրեր են: — 5. Դաւիթ, Սամուէլ, Եզեկիէլ եւ Յովնան մարգարէներուն կեանքը կը կարգանք Ս. Գրքին մէջ:

**10. Վերի 7. եւ 8. հրահանգներուն մէջի անուններ Յոմնակի ըրէք:**

**11.** Սա անունները Եզակի ըրէք:

Դռներ, հարսներ, մատներ, ոտքեր, աչքեր, ներքեր, տէրեր, լուցկիներ, ջորիներ, անձեղներ, տարիներ, դարեր:

**12. Դե՛տէ՛ք** պահանջուած տեսակով ու ձեռով բառեր եւ իրաւուրով արեցէք:

- 1. Էական Դերանունի Ա. Դէմք, Եզակի Ուղղականը: — 2. Ասուած Յատուկ անունին Եզ. Բացառականը: — 3. Խնդրե՛լ Ներգործական Բային

Մահմ. Եղանակ, Ներկայ Ժամանակ Եզ. Ա. Դէմքը, — 4. Պատճառ (\*) նշանակող Շաղկապ մը, — 5. Ստացական Ածական՝ Ա. Դէմք ներկայացնող, — 6. Մայր բառին Եզ. Ուղղականը՝ ս Դիմորոշ Յօդով, — 7. Քանակութիւն ցուցնող Մակբայ մը, — Ապրիլ Բային Ստորագրասական եղանակ, Եզակի Գ. Դէմքը:

13. Հարցումներուն պատասխանեցէ՛ք՝ Թ. Պրակ, էջ 60, Դաս. 8 ին համեմատ.

1. Էջ մը թնչ կը տանէր, — 2. Ե՛րբ սահեցաւ ոտքը, — 3. Ո՛ր ինկաւ, — 3. Յամար ելլելուն պէս թնչ զղաց, — 5. Ի՞նչ ըսաւ ինքնիրեն:

6. Ուրիշ օր մը թնչ պատահեցաւ, — 7. Աս անգամ թնչ կար վրան, — 8. Ի՞նչպէս էր բռնը, — 9. Ի՞նչու կը թնչ ուզեց, — 10. Ի՞նչ ըրաւ, — 11. Ի՞նչ եղաւ սպունդը, — 12. Ի՞նչ պիտի ըլլար խեղճ իշուկը, — 13. Ի՞նչպէս հասաւ առուին եզերքը, — 14. Ի՞նչ զրաւ միտքը, — 15. Ի՞նչ կը հետեւի այս առակէն:



5. ԴԱՍ. — ԸՆՌԻՉԱՆՈՒԹ ՎԵՐԱՔԱՂ (Շար.)

Ածական (Բ. Մաս Խօսքի)

**Ածական.** — Ածականը բառ մ'է որ Գոյականին քով կը դրուի՝ անոր ի՛նչպէս ըլլալը ցուցնելու կամ անոր իմաստը որոշելու համար:

Ածականը որ էական Բային քով կը դրուի, Ստորագելի է նոյն բային ենթակային:

Որակական է Ածականը եթէ կրնանք անոր քով դնել մարդ կամ բան բառերը:

Ածականը թիւ եւ հոլով չունի՝ եթէ Գոյականի հետ գործածուած է:

Գոյականաբար գործածուած Ածականը, ճիշտ Գոյականի պէս, կ'ունենայ թիւ եւ հոլով, եւ կ'ըլլայ Տէրբայի, Սեռի կամ Բնութեան խնդիր:

(\*) Պատճառ նշանակող Շաղկապ են, որ, որպէս զի, վասն զի, ինչու որ, եւայլն:

**Որոշիչ ածական.** — Որակական ածականէն զատ կան չորս տեսակ ածականներ, որոնք Գոյականին ինչպէս ըլլալը չեն ցուցներ, այլ անոր իմաստը կը ճշդեն, կ'որոշեն:

Որոշիչ ածական են.

1. **Յուցական ածականը.** — Այս, սա, աւ, այդ, Տա, սա, այն, նա, ան:

2. **Սացական ածականը.** — Իմ, քու, իր, անոր, մեր, մեր, իրեց, անեց:

3. **Թուական ածականը.** — Որ թիւ, կարգ, չափ կը ցուցնէ. մէկ, երկու կամ երկուք, երեք, չորս, հինգ, եւայլն: Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, եւայլն, Բաշխական թուական կը կոչուին՝ մէյմէկ, երկերկու, երեքական, չորսական, եւայլն: Կայ նաեւ չափ ցուցնող թուական ածական. մէկնոց, երկուքնոց, երեքնոց, չորսնոց, եւայլն:

4. **Անորոշ ածականը** որ Գոյականին իմաստը տարտամ, անստոյգ, մասնակի կերպով մը կ'որոշէ. — Քանի մը, ասանկ, սասանկ, անանկ, այսքան, այդքան, այսինչ, այնինչ, ի՛նչպէս, ո՛ր, ի՛նչ, եւայլն:



6. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՏԻՆԵՐ

14. Որակական ածականներուն սակ զիմ փառեցէք.

Սոխալը, որ կը ըսուի նաեւ պլպուլ, պալլիկ՝ փափկիկ Պառն մ'է, Փայլուն փետուրներ չունի Պարզ ու անշուք փետուրներով ծածկուած է՝ Պուխ գոյնով, Կըսեն Պէ իր բոլոր շինելու մէջ վարպետ է: Միայն երգել զիտէ, բայց՝ երբ երգէ՝ ամէն բան կը լռէ՝ լսելու համար անոր անուշ ճառողունն ու զողորմիկ զեղզեղը՝ մերձ ախոյժ, զուարթ ու բարձր, մերձ մեղմ, ծանր ու մեղմադատ:

15. Հոլովեցէք. — 1. Աս սղան, աս ըսածդ, ան օտը, — 8. Իմ բաղդս, քու հաշիւդ, անոր զերեզմանը:

16. Սա բառերն Յոգնակի իրէք՝ (Ածականներն ալ).  
Իմ պարտքս, բու պատիժդ, անոր հոգին, իմ իրաւունքս, բու լսոցդ, անոր սէրը, իր խօսուածքը:

Նոր Դպրոց, Ժ. Պրակ

- 17. Նոյն բառեր մէյմէկ խօսքի մէջ գործածեցէք :
- 18. Սա բացարձակ թուական ամականները գրով գրեցէք.  
2, 3, 4, 14, 18, 27, 39, 41, 55, 60, 100, 1000.
- 19. Սա Դասական թուական ամականները գրով գրեցէք.  
1<sup>0</sup>., 2<sup>0</sup>., 3<sup>0</sup>., 4<sup>0</sup>., 5<sup>0</sup>., 6<sup>0</sup>., 7<sup>0</sup>., 8<sup>0</sup>., 9<sup>0</sup>., 10<sup>0</sup>., 11<sup>0</sup>.,  
12<sup>0</sup>., 13<sup>0</sup>..

20. Հոլովեցէք. — Մէյ, երկուք, երեք, չորս, երեսուն.  
21. Կէտերուն տեղ դրէք պատշաճ բառերը.

1. Բնութեան մէջ գտնուող բաները կը բաժնուին ... մեծ կարգերու կամ խումբերու. — 2. Շնչաւոր էակները կը կոչուին ... — 3. Գետնէն բուսեող, ստոյղ նիւթերը կ'ըսուին ... — 4. Հողին մէջ գտնուող քրէական նիւթերը կ'ըսուին ... — 5. Արժամն ու երկամը ... են: — 6. Կոտենն ու եղիպոսոցորենը ... են: — 7. Կուզն ու աղուէսը ... են: — 8. Այն կենդանիները որ ոսկոր ունին, ... կը կոչուին՝ ինչպէս ... — 9. Այն կենդանիները որ ծիծ (ստիւք) ունին, ... կը կոչուին, ինչպէս ... — 10. Այն կենդանիները որոնց մարմինը կակուղ է, ոսկոր չունին, ... կը կոչուին, ինչպէս ... :

22. Թ. Պրակ էջ 62, Հրամանգ 34ի բառերուն նման ուրիշ բառեր ալ գտէ՛ք (գո՛նէ մէյմէկ հաս) նախադաս ու Յետագաս մասնիկներով :



7. ԴԱՍ. — ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԵՐԱՔԱՂ (Շար.)

Դերանուն (Գ. Մաս Խօսքի)

Պերանուն է այն բառը որ անունին տեղ կը դրուի :  
Դերանուններն ունին Դէմք, Թիւ, Հոլով :

Էական դերանունները երեք դէմքերը կը ցուցնեն.  
Ա. Դէմք՝ Ես, իս, իմ, ինձի, ինձմէ, ինձմով :  
Մեկ, մեզ, մեր, մեզի, մեզմէ, մեզմով :

Բ. Դէմք՝ Դուն, քեզ, քու, քեզի, քեզմէ, քեզմով,  
Դոմք, ձեզ, ձեր, ձեզի, ձեզմէ, ձեզմով :

Գ. Դէմք՝ Ան կամ անիկա, անոր, անկէ կամ անորմե, անով : Անոնք, անոնց, եւայլն : Ինք, զինք, իրեմ, իրմէ, իրմով, իրեմք, իրեմց, եւայլն :

Մանօք. — Շատ անգամ Հայցականներուն սկիզբը զ գիրը կը դրուի՝ Ուղղական հոլովին հետ չչփոթելու համար : Այսպէս՝ թէ՛ Անուններուն եւ թէ՛ Դերանուններուն համար : Այս զ գիրը Հայցականի հոլովանիչ է գրաբարի մէջ :

Յուցական դերանուններն են.

Ա. Դէմք՝ Այս, աւ, աւիկա, սա — ստոնք :

Բ. » Այդ, աք, աքիկա, սա — ստոնք :

Գ. » Այն, ան, անիկա, նա — անոնք :

Սաացական դերանուններն են.

Ա. Դէմք՝ Իմս կամ իմինս, մերք կամ մերինք :

Բ. » Քուկը կամ քուկինք, ձերք կամ ձերինք :


Գ. » Անորք կամ անորինք, իւրք կամ իւրեմք, անոնքը կամ իրեմքը, եւայլն :

Յարաբերական դերանուն է որ, եւ այն բառը որուն կը յաջորդէ, կ'ըսուի Յարաբերեալ :

Յարաբերական դերանունը այսպէս կը հոլովուի.

Որ, զոր, որուն, որու, որմէ, որով : Որոնք, զորոնք կամ զորս, որոնք, որոնցմէ, որոնցմով :

Անորոշ դերանուն են այն բառերը որ անունին տեղ կը դրուին՝ անորոշ գաղափար մը տալով իրենց ներկայացուցած անձերուն կամ իրերուն վրայ : Անեկեմք, մեկը, միւսը, ոչ մեկը, իրար, բան մը, ինչ որ, անեմ մեկը, ոչինչ, ուրիշը, միեւնոյնը, ո՛ր, ո՛րք, ի՛նչը, ո՛րչափը :



8. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՆԳԵՐ

23. Դերանուններուն ակիւն գիծ քաշեցէք.

- 1. Տղան, զուն պէտք է սիրես ծնողքդ Անոնք քեզի համար շատ նեղութիւն բուշած են. իրենց պէտք է նուիրես սիրտդ, ու ջանաս անոնցմէ սիրուիլ — 2. Տեսէք սա պտուղները. ապիկա պիտի տամ ձեզմէ ամէնէն խելօքին : Անիկա ալ պիտի տամ անոր որ աղէկ կարգաց — 8. Անա՛ երկու

գիրք. ասիկա իմա է, անիկա ալ բուկինդ է. — 4. Կաղամար չունիս. անորինը առ, որ աւելի մեծ է. — 5. Դուք ձերիններէն գո՞հ էք: — 6. Բարի աղջիկն ան է որ իր մօրը կ'օգնէ. աւուածք, կարկտուք, լուացք կ'ընէ: — 7. Լուէ. մէկը եկաւ, տեսնէք ո՞վ է: — 8. Ի՞նչ է ուզածդ: — Ոչինչ:

**24.** Որոշեցէք թէ նոյն Դերանունները ի՞նչ պատճօն կը վարեն խօսեալուն մէջ. (Տէրբայի՞ են, Սեռի խնդի՞ են, Բնութեան խնդի՞ են):

**25.** Ցուցական դերանունները որոշելով՝ ըսէք թէ ո՞ր բառերուն տեղը կը բռնեն.

1. Այս զամբիկը իմ հօրս է, ան ալ իմինս: — 2. Աս ձիերը աւելի աշխոյժ են քան ատոնք: — 3. Անոնցիններուն խոտ կերցուցէք, ասոնք ալ տխուր բաշեցէք: — 4. Մինչեւ որ պարտէզ մը գնէք, ասիկա մշափեցէք:

**26.** Յարաբերականներն ու Յարաբերեալներն որոշեցէք.

1. Տրուօ, որ հացագործի մը զուակ է, Ֆրանսացի զօրավարներու մէջ նշանաւոր եղաւ. — 3. Ֆրանքլին, որուն անունը լսած էք, շանթարգելին հնարիչն է. — 3. Յովնանա տ'Արքը, որ հիմա իբրեւ սրբունի կը պաշտուի, Անգղիացիները վաճակեց Ֆրանսայէն:

**27.** Չասեցէք Անորոշ անականներն ու Անորոշ դերանունները.

1. Մէկու մը հետ կը խօսիս: — Այո: — 2. Ի՞նչ բանի վրայ կը խօսէիր: — Ոչինչ. — 3. Իրար սիրեցէք: — 4. Ամէն զիւր, ամէն բաղադիր սովորութիւններն ունի: — 5. Միւս տղան ալ կանչէ: — 6. Ուրիշ մարդ չեմ ուզեր: — 7. Ի՞նչ գոյներ ունի ձիածանը: — 8. Ոչինչ խօսքեր մի գրուցեր: — 9. Այ յիսյ, ամէնը ասոնք են: — 10. Միւսները որո՞ն պիտի տաս: — 12. Ուրիշին ըրէք այն բանը որմէ կ'ախորժիք: — 13. Ո՞րը գիտես:

9. ԳԱՍ. — ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԵՐԱԲԱՂ (Շար.)

Բայ (Դ. Մաս Խօսքի)

**Թիւ ու Դէմք.** — Բայը կ'ըլլայ եղակի կամ Յոքնակի թիւով, եւ ամէն թիւի համար ունի երեք Դեմք:

Եւ եղակի Ա. Դէմքի համար, Ի՞նչ եղակի Բ. Դէմքի համար, Ան եւ ինչ եղակի Գ. Դէմքի համար: Մենք՝ Յոքնակի Ա. Դէմքի համար, եւ այլն:

**Քային լրացուցիչները** — Սեռի խնդիրը գտնելու համար, գո՞վ, ի՞նչը հարցումները դնելու է Բային քով: Բնութեան խնդիրն ալ կը գտնենք սա հարցումներով. որո՞ւ, որո՞ւն, որո՞վ, որո՞ւ հետ, որո՞ւ հետեւ կամ ի՞նչ քանի, ի՞նչ քանի, ինչո՞վ, ի՞նչու, ի՞նչպէս, եւ այլն:

**Քային ժամանակները.** — Ժամանակը կը ցուցնէ թէ գործ մը կը կատարուի, կատարուած է կամ պիտի կատարուի: Երէք ժամանակ կայ.

1. Ներկայ որ կը ցուցնէ թէ գործը կը կատարուի խօսուած միջոցին:

2. Անցեալ որ կը ցուցնէ թէ գործը առաջուց կատարուած է:

3. Ապառնի որ կը ցուցնէ թէ գործը պիտի կատարուի յետոյ:

**Քային եղանակները.** — Եղանակը ցոյց կուտայ գործողութեան ձևը, կերպը: Եղանակը չորս է:

1. Սահմանակալ որ կը հաստատէ:

2. Հրահայտակալ որ պատուիրելու ձև ունի:

3. Ստորադասակալ որ կը ցուցնէ թէ գործ մը ուրիշ գործէ մը կախում ունի:

4. Անորոշ եղանակ են Բային Աներեւոյթն ու երեք Դերբայները: Անորոշ եղանակը թիւ ու Դէմք չունի:

**Եւեմ Լծորդութիւններ.** — Բայ խոնարհել կը նշանակէ նոյն բային եղանակներն ու ժամանակները ըսել կամ գրել: Երեք Լծորդութիւն կայ.

Ա. որուն Աներեւոյթը եղ կը վերջաւորի:

Բ. » » իղ »

Գ. » » աղ »

Կայ նաեւ ուր վերջաւորող բայերու ձև մը որ քիչ կը գործածուի:

10. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

28. Երեք Դէմքի Բայերը զաս զաս գրեցեք.

Կը դիտեմ, կ'անցնին, կ'ընդունին, կ'առնէ, կը գրօսենն, կ'աշխատինք, կը բարեւէք, կ'ազգարարեն, կը նշմարուէին, կը զմայլէիր, կը գործածենք, պիտի ներէին, աղօթեցէք, կը զիգուր, պիտի մնայ:

29. Նոյն Բայերուն Խիւր որոշեցեք :

30. Սա խօսքերուն մէջ ո՞ր բառերը Սեռի խնդիր են.

- 1. Բծիշկը հրևանդ կը դարմանէ: — 2. Զաղացքը ցորեն կ'աղայ: —
- 3. Խնձորենին խնձոր պիտի տայ: — 4. Ատրինէ իր ժամանակը լաւ կը գործածէ: — 5. Մեր անձը խնամելու ենք: — 6. Վարձակալը վճարեց իր պարտքը: — 7. Որսորդը նապաստակ մը տեսաւ, — 8. Հաց պիտի ուտես:

31. Գտէք Բնութեան խնդիրները.

- 1. Դաշտին մէջ ձի մը կը բաշէր երկրագործին սայլը, — 2. Երկինքէն անձրեւ ու կարկուտ կ'իջնեն: -- 3. Անձրեւը օգտակար է բոյսերուն: — 4. Դարբինը պատին մէջ երկամ վանդակ մը դրաւ: — 5. Վանդակէն չորս թռչուններ թռան եւ ծառին վրայ թառեցան:

32. Վերի Հրահանգներուն մէջ Բայերը ի՞նչ ժամանակ են :

33. Հետեւեալ խօսքերուն մէջ Բայերը ի՞նչ եղանակ են.

- 1. Աղջիկդ իր բոյրին բով դրկէ: — 2. Տղադ ես պիտի հոգամ: —
- 3. Կ'ուզեմ որ գիտ սիրես: — 4. Զուրը գայ՝ ջաղացքն աղայ, խենթն ուտէ՝ ելլէ խաղայ: — 5. Ինձի բառունն փարս տաս՝ կ'օգտէ:

34. Նոյն Հրահանգը Յոնկալիի փոխեցեք :


35. Սա բառերուն հակամիջը գտէք.

Գիշեր, լուսաւոր, ոտք, կեանք, սատանայ, ծով, երիտասարդ, դժոխք, մեղաւոր, սուղ, գեղեցիկ, հարուստ, եերմակ, տրտում, կարծի, մեծ, թը-թու, լեցուն, հոգի, պաղ, ծոյլ, կանուխ, ետք, շատ, այլ, վար, արագ:

36. Ի՞նչ Հօլով կ'ըլլան սա հարցումներուն պասսախանող բառերը.

- 1. Ո՞վ, ի՞նչը, 2. Որո՞ն, ի՞նչ բանին: 3. Որո՞ւ, ի՞նչ բանի: 5. Զո՞վ, ի՞նչ բանը: 5. Որմէ՞, ի՞նչ բանէ: 6. Որո՞վ, ի՞նչ բանով:

37. Յոնկալի անուններուն վեջ Հօլովները գտնելու համար ի՞նչ հարցումներ քնելու է՝ գրեցեք զաս զաս :



11. ԴԱՍ. — ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԵՐԱՔԱՂ (Շար.)

Երեք Լծորդութեանց վերջաւորութիւնները

Սահմանական եղանակ Ներկայ

Ա. Լծորդ.		Բ. Լծորդ.		Գ. Լծորդ.	
եւ	ենի	իւ	ինի	աւ	անի
ես	եի	իս	իի	աս	աի
ե	են	ի	ին	այ	ան

Անցեալ անկասար

եի	եինի	իի	ինի	այի	անի
եիր	եիի	իիր	իիի	այիր	անիի
եր	երին	իր	իրին	ար	արին

Անցեալ կասարեալ

իցի	եցինի	եցայ	եցանի	ացի	անցինի
եցիր	եցիի	եցար	եցաի	ացիր	անցիի
եց	եցին	եցաւ	եցան	աց	անցին

Բացարձակ այաւոնի

(Սահմանական եղանակ Ներկային պէս)

Անկասար ապաւոնի

(Սահմանական եղանակ Անկասարին պէս)

Հրամայական եղանակ Ներկայ եւ Ապաւոնի

	ենի		ինի		անի
ե՛	եցիի	ե	իցիի	ս	ացիի

Ստորադասական եղանակ Ներկայ եւ Անկասար

(Սահմանական եղանակ Ներկային ու Անկասարին պէս)

Անորոշ եղանակ

եղ, ող, ամ, եղու իղ, ող, ամ, եղու աղ, ացող, ացած, աղու



12. ԳԱՍ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

38. Բայերուն Լծորդուքիւնը որուեցեք.

Հովիւին շունը, որ հօտերուն կը հսկէ, խելացի կենդանի մ'է: Ան կ'առաջնորդէ ոչխարները արօտատեղին, եւ կը զգուշացնէ արտերու մէջ մտնելէ: Գիշերը արժուն կը մնայ, թող չի տար որ գողերն ու գայլերը մօտենան հօտին. կը հայէ, կը վազէ, բնջ կ'ընէ կ'ընէ՝ իր տէրը կ'արժնցնէ: Զի վահնար: Անոր կը վստահինք մեր տունն ու տեղը, մեր ազարակն ու կալուածները:

39. Սանմ. եղանակով խոնարհեցէք (Ներկայ, Անկասար, Կասար-եալ, Բացարձակ եւ Անկասար ապաւնի ձեւերով):

Դաս մը սորվիլի. — Պաս ներկել: — Վեգ խաղայ:

40. Եզակի լրէք սա խօսքեր.

Այժերը կուտան կամ. Անոնց մագով կերպաս կը հիւսենք, Այժերը ոչխարներէն աւելի արագաշարժ ու քիչ վախկոտ են: Սարերէն վեր կը մազլցին, Ժայռին ծայրերէն կը ցատտտեն: Հեղեղատէն կը ցատկեն. կը խաղան, կը շարժին, մացառներէն կանաչ ձիւեր կը բաղեն ու կ'ուտեն: Շատ բմտո՞՞ս ու խենթուկ շարժումներ կ'ընեն: Անուշ նայուածք մ'ունին որ զիրենք կը սիրցնէ:

41. Սա Բայերուն Հրամայական, Ստորագրական եւ Անորու եղանակները գտէք (բոլոր ժամանակներով).

Հանդարտ երգել, խելօք նստիլ, բարձր պոռալ: Դպրոց երթալ, նամակ ընդունել, պարտք մոռնալ:

42. Գտէք 5 բարդ բառեր՝ ա Յօղակապով, 5 հաս՝ ու Յօղակապով, 5 հաս՝ ե Յօղակապով եւ 5 հոս՝ առանց Յօղակապի:

43. Սա բառերուն հոլ գրէք մէյմէկ Բացայայտիչ (Թ. Պրակ, էջ 68, Հրամ. 54).

- 1. Ս. Գրիգորի. — 2. Արիստակէս. — 3. Պետրոս. — 4. Դաւիթ. — 5. Բեժդէճէմ. — 6. Յովհաննէս. — 7. Տէր Կարապետ. — 8. Աբգար. — 9. Լնտոն. — 10. Մոսկուս. — 11. Ներսէս. — 12. Սանդուխտ. — 13. Եզր. — 14. Գրիգոր:

44. Գոյականներն Ածականի փոխեցէք, եւ Ածականներն ալ Գոյականի: (61, Ը. 6):

Երկնային կապուտութիւն, ծովային խաղաղութիւն, հողային բարեբերութիւն, երկրային հարստութիւն, բոցեղեն փայլ, ցուրտ օդ, կենդանական ստիք. ատելի ցեղ, սիրելի ծնողք, աշակից ընկեր, մարդկային պարկեշտութիւն, զուարթ մանուկ, վրէժնդիր ճիւղ, զետային խորութիւն, կազմական կանոնադիր, ընտանեկան երջանկութիւն, բնական անհողութիւն, պատկերոտ բնութիւն, ժամանակաւոր հեշտանք:

13. ԳԱՍ. — ԸՆԿԷՀԱՆՈՒՐ ՎԵՐԱԲԱՂ (Շար.)

Դերբայ, Մակբայ, Նախադրութիւն

Դերբայ — Երեք ընդունելութիւնները կը վերջաւորին ող, ած, չու կամ շիք: Ասոնք էական բային հետ կը կազմեն բային Բաղադրեալ Ժամանակները: Նաեւ իբրեւ Ածական ալ կը գրուին Գոյականներուն քով:

Գոյականի պէս ալ կը գործածուին եւ կ'ըլլան Տէրբայի, Սեռի խնդիր, Բնութեան խնդիր:

Ած եւ եր. — Ած վերջաւորողները ունին նաեւ երձեւ մը: Տեսած = տեսեր, խօսած = խօսեր, թողած = թողեր:

Մակբայ. — Բային քով կը գրուին Մակբայները՝ որոշելու համար գործողութեան եղանակը, ժամանակը, տեղը, քանակութիւնը, եւայլն:

Գլխաւոր Մակբայնրն են.

- 1. Եղանակի. — Աղէկ, գեղ, դիտեստք, կարևաւ, ալկարայ, եւայլն:
- 2. Ժամանակի. — Հիմա, վաղը, երէկ, այսօր, երբ, երբեմն, ուշ, կանուխ:
- 3. Տեղի. — Հոս, հոն, հեռու, մօտ, ուր, ուրիշ:
- 4. Քանակի. — Բաւական, նաեւ, ա՛յ, այնչափ, շատ, քիչ, նուազ, առաւել, եւայլն:
- 5. Հարցումի. — Ինչո՞ւ, ինչպիս, ո՞րչափ, ե՞րբ, ո՞ւր:
- 6. Բացասումի. — Ո՛չ, թեւ, երբեք, մի՛, չ:
- 7. Հաստատումի. — Այո՛, անշո՛ւշտ. հարկաւ, եւայլն:
- 8. Տարակուսական. — Գուցէ, միթէ, արդեօք:
- 9. Յուշական. — Ահա, անառաքիչ:

Որակական ածականները երբ Բային քով գրուին, Մակբայ են: Նոյնպէս Գոյականներուն Գործիական հոլովները:

Նախադրութիւն. — Նախադրութիւնը Գոյականին

քով կը դբուի եւ յարաբերութիւնն կամ կապ է Գոյա-  
կանի մը եւ Բայի մը մէջտեղ :

Գլխաւոր Նախադրութիւններն են. Վերջը, առաջ,  
մեջ, դուրս, ետեւ, առջեւ, վրայ, սակ, քով, եւայլն :

Շատ մը Նախադրութիւններ բայի քով կը դբուին,  
Մակբայի պաշտօնով :

Չ, ի, յ, ց, առ, ընդ, ըս բառերն ալ, որ Գոյա-  
կաններուն սկիզբը կը դբուին, Նախդիր են :

14. ԳԱՍ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

45. Սա Գերբայներ իբեւ Տերբայի գործածեցէ մէյմէկ խօս-  
քի մէջ.

Առածս. ունեցածդ, ուտելիքը, պահողը :

46. Հետեւեալ խօսքերուն մէջ Մակբայներ ի՞նչ տեսակ են.

- 1. Տղաքը Գողղիբեթն աղէկ կը խօսին : — 2. Հարկաւ պիտի խօսին
- 3. Ակամայ գործեցինք այս սխալը : — 4. Այսօր պիտի չգան եղբւր :
- 5. Երէկ օրը անձրեւոտ էր, նայինք վաղը պիտի բացօթի : — 6. Հիմա կուգամ :
- 7. Բաւական ուշացայ, այնպէս չէ : — 8. Թերեւս գայ : —
- 9. Անկեղծ եղէք ինծի հետ : — 10. Անուշ անուշ խօսինք : — 11. Բոլորովին կը մերժեն : Սնուտ է : — 12. Այն կամոջ՝ պատասխան տուր :

47. Սա Նախադրութիւններուն քով մէյմէկ Գոյական կամ Գե-  
րանուն խնդիր դրէք :

Հետը, առաջ, ետեւ, բովը, վրան, դիմաց, մօտը, նկատմամբ :

48. Շեղագիր բառերը ջնջելով՝ միւս բառերուն կցեցէք Սա-  
ցական մասնիկներ : (Թ. Պրակ, էջ 69, Հրահ. 57) :

Օրինակ. — Իմ գիրքս, Գրեցէք = իմս :

- 1. Յակոբին գիրքը : — 2. Մարիամին հայրը : — 3. Ծովին ջուրը :
- 4. Մարդուն ծոպակը : — 5. Չիբրուն խնայիքը : — 6. Որտղներուն մախաղը :
- 7. Քահանաներուն ողջոյնը : 8. Գեղին ընակիչներուն : —
- 9. Աջ կողմերինդ : — 10. Միւս ընկերներով : — 11. Ետեւի ոտքին : —
- 12. Առջեւի կնիակներուն : — 13. Վերի վարձակալներէն : — 14. Դրօք հիւրերով : — 15. Վերջի առակներէն : — 16. Առտուան պատարագին :

49. Որ Յարաբերական դերանունը Յոնականի թիւով մէյմէկ խօս-  
քի մէջ գործածեցէ վեց հոլովներով :

50. Յետոյ քէք քէ նոյն խօսքերուն մէջ Յարաբերական դերա-  
նուններ ի՞նչ պատճռն ունին (Տերբայի՞ են, Յակացուցի՞, Սեւի՞  
քէ Բնութեան խնդիր) :

51. Յետոյ նոյն վեց հոլովով Յարաբերական դերանուններ ե-  
զակի քէք՝ իրենց վերաբերեալ մասերով :

15. ԳԱՍ. — ԸՆԳՀԱՆՈՒԻ ՎԵՐԱԲԱՂ (Շար.)

Շաղկապ, Զայնարկութիւն

Շաղկապ. — Երկու բառ կամ երկու Նախադասու-  
թիւն իրարու կապելու համար կը դբուի Շաղկապը :

Գլխաւոր Շաղկապներն են. եւ, ու, վասնզի, ինչո՞ւ  
որ, քե, եքե, քեպէս, որովհետեւ, քայց, սակայն, իսկ,  
արդ, ուրեւն, կամ :

Ա՛յ բառը (չեչտով) Մակբայ է, եւ կը դբուի Բայի  
մը քով :

Ա՛յ բառը (առանց չեչտի) Շաղկապ է, եւ երկու հա-  
մատեսակ բառերու քով կը դբուի կրկնուելով :

Որ Յարաբերական դերանունն է, եւ կը դբուի ուրիշ  
բառ մը չկրկնելու համար :

Որ Շաղկապ է, եւ կը դբուի Ստորադասական խօս-  
քին սկիզբը :

Շաղկապներն այլեւայլ իմաստ կուտան.

- 1. Ժամանակ կը ցուցնեն՝ երբոր, մինչեւ որ եւայլն :
- 2. Պատճառ » վասնզի, քանի որ, ինչո՞ւ որ :
- 3. Հակադրութիւն » քայց, սակայն, այդ, իսկ :
- 4. Բաղդասութիւն » քան քե, մանաւանդ քե :
- 5. Եղանակ » ինչպէս որ :
- 6. Թեութիւն » քե, եքե, քե որ, քեւ :
- 7. Քանակութիւն » քան քե, այնչափ որ, որչափ  
որ, եւայլն :

**Չայնարկութիւն.** — Կիրք, յուզմունք, ուրախութիւն, ցաւ, դարմանք, եւայլն յայտնող բառն է Միջարկութիւնը՝ որ կը դրուի երկու ստորակէտի մէջ եւ խօսքին խմաստին հետ ուղղակի կապ չունի, բացէն հանուած ձայն մ'է :

**Չայնարկութիւն են.** Ո՛հ, Է՛հ, թե՛հ, թարթ, աւանդ, ախտս, մեղփ, օ՛ն, ո՛յ, ա՛յ, կեցցե՛, եւայլն :

**Չան.** — Միջարկութիւններուն այլեւայլ տեսակները ճշտուած են Տարրական Քերականութիւնին մէջ (47 երես) :

**Խօսքին մասերը.** — Գոյական, Ածական, Դերանուն, Բայ, Մակբայ, Նախադրութիւն, Շաղկապ, Չայնարկութիւն խօսքին մասերն են. ասոնցմով կը կազմենք մեր խօսքը :

Ասոնցմէ՛ Գոյականը, Դերանունը, Բայը փոփոխական բառ են, ինչու որ իրենց ծայրը կը փոխուի :

Իսկ Ածական, Մակբայ, Նախադրութիւն, Շաղկապ եւ Չայնարկութիւն անփոփոխ բառեր են :

16. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

52. Շաղկապներն ստրագծեցէք.

1. Աշխատութիւնը սիրեցէք, տղանք, ինչու որ ան կը բերէ ձեզի երջանկութիւն — 2. Կան պիտի սորվիս, կան պիտի պատժուիս — 3. Էշն ու չորին ազգական են իրարու : — 4. Անձրեւանոցը բնց, երբոր անձրեւ տեղայ : — 5. Չեմ ուզեր, քանի որ կը վարանիս : — 6. Ո՛ր կ'ուզես որ երթամ, ըսէ՛ կամ թող տուր որ նստիմ : — 7. Առաջին պիտի ելլէ, եթէ շարունակէ աշխատիլ : — Գիր ալ գրեցի, գրօսանք ալ ըրի :

53. Չայնարկութիւններն ստրագծեցէք.

1. Աւա՛ղ, հիւանդ եմ. — 2. Ա՛հ, մի խնդար : — 3. Եղո՛ւկ, իմ բաղդը աս է եղեր : — 4. Օ՛ն, շուտ քալէ : — 5. Ո՛վ մարդ, պիտի մեռնիս վերջապէս : — 6. Է՛հ, դուն ալ պիտի ծերանաս :

54. Սա Բայերուն ներհակը գտէք, (Տես 2. Պրակ, էջ 64, շր. 42): Մտննալ, սփռել, վառիլ, աւելցնել, քակել, աւրել, ուշանալ, հե-

տելիլ, մարբել, լուել, ծնիլ, կոպել, իշնել, թողնել, ատել, վարձատրել, ցրուել, ուրախանալ, պզտիկնալ, յայտնել, նիհարնալ (կամ վատիլ), օրհնել, շինել, գնել, տիրիլ, լալ, յիշել, հանդարտիլ, արգիլել, հրամայել, գտնել, հանգչիլ, առողջանալ, քաղել, գոցել, գանձել, արժնալ :


55. Սա Բայերով մէյմէկ խօսք շինեցէք, (Թ. Պրկ, էջ 73, շր. 69):

1. Են : — 2. Իչէք : — 3. Ենք : — 4. Կը մտածես : — 5. Ենք : — 6. Եկէք : — 7. Կը գործածուի : — 8. Կ'երթանք, կը հագինք, կ'ընենք : — 9. Կը պտտին : — 10. Ցողնեցանք :

56. Թ. Պրակ, էջ 60, Հրահ. 28 ի Բայեր երեք սիւնակի մէջ գրեցէք՝ որոշելով երեք Լծորդութիւններ :

57. Հարցումներուն պատասխանեցէք.

1. Ո՞ր կենդանինք կամ կուտան : — 2. Ո՞ր կենդանինք բուրդ կուտան : — 3. Ո՞ր կենդանինք մարդու վնասակար են : — 4. Ո՞ր կենդանինք բոյսերուն կը վնասեն : — 5. Ի՞նչ կ'ընեն կենդանիներուն եղջիրն ու կնիկը : — 6. Ո՞ր կենդանին կուտայ փղոսկր : — 7. Ի՞նչ կուտայ կէտ ձուկը : — 8. Ի՞նչ կուտայ մորիս կոշուած ձուկը : — 9. Ի՞նչ օգուտ ունի մորի. ձուկին եղը : — 10. Ի՞նչ օգուտ ունին թռչուններուն փետուրները :



17. ԴԱՍ. — ԸՆԳՀԱՆՈՒՐ ՎԵՐԱԲՈՂ (Շար.)

Կեսարուրեան նշաններ, Առողանուրեան նշաններ

Կեղադրութեան նշաններն են.

Բուր (') կը դրուի զեղչուած բառի մը տեղ :

Ստորակէս (,) կը դրուի համատեսակ բառերու մէջ :

Կէս (.) կը դրուի լրացած խօսքերու մէջ :

Վերջակէս (: ) կը դրուի խօսքը աւարտած տեղը :

Առողանուրեան նշաններն են.

Շեք (') կը դրուի ուժով հնչուելիք վանկին վրայ :

Ապարաց (') կը դրուի կրճատուած ձայնաւորին տեղ :

Գլիմ (—) կը դրուի հարց-պատասխանի ատեն :

Պարոյկ (°) կը դրուի հարցական բառերուն վրայ :

Նեկար (˘) կը դրուի ձայնարկութիւններու վրայ :

Ներքալմայ (~) կը դրուի սողին ծայրը կէս մնացած

բառին տակը :

Չակերս (« ») կը դրուի ուրիշին խօսքը զատելու համար: Փակագիծ ( ) կը դրուի միջանկեալ խօսք մը զատելու համար:

Կախման կէս . . . կը դրուի թերի խօսքէ մը ետքը:

18. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

58. Սա խօսքեր գրեցէ՛ք՝ Կէսաղուբեան եւ առոգանութեան նշանները դնելով:

1. Ծովին զօրն աղի է իսկ անձրեւինը անուշ: — 2. Եղբեանին յամիկը շուշանը ծաղիկ են: — 3. Երբը կը սիրեմ գեղեցիկ բնութեան վրայ կը ճիւղանամ ասոնք եղան իր վերջին խօսքերը: — 4. Այն հերիք է տղայ գլուխս կը ցաւի: — 5. Զին կուտէ բայց չի խօսիր չ'երգեր: — 6. Աղէկ կըլլայ ոչ ուրեմն մի դպչիր: — 7. Որու համար կը բանիս աս ծաղիկը: — 8. Կեցցես Մարի շատ սիրուն նուէր մէ ինձի տուածդ: — 9. Ցիտու ըսաւ Սող տուէք որ իմ բովա գան ատ տղաքը: — 10. Հոփփոմէ այս էր սրբուհիին անունը բարեպաշտ կոյս մ'էր որ նահատակուեցու: — 11. Թող զիս թող ապա թէ ոչ:

59. Սա խօսքեր ժխտական բռէք, ապա Տէրբայինք եւ Լրացուցիչներ կցելով՝ ընդլայնեցէ՛ք:

Կերէք, կը դնեմ, կը գարնէ, ըրի, ըրիր, կ'ըսեմ, շաց, կը բանայ, կուտանս, պիտի դառնանք, գարձէք, կ'իյնայ, պիտի ուտէ, գնա, գացիր:

60. Եղգազիր Դոյալաններն անփոփոխ պահելով՝ անոնց բով դրէ՛ք ուրիշ Դերբայներ, (Թ. Պրակ, էջ 72, Հրան. 66):

Օրհնակ. — Եւրթող մարմին. — Սեցած դէմք, եւայն:

Նեխած մարմին. — Փայլող դեմք. — Պատած շապիկ. — Տեսնելի երկիր: — Պժգալու վարմունք. — Լուսաւորուած դահլիճ. — Ընդունուած նուէր: — Պուսցող հիւանդ. — Մոտեմած արջ: — Զափուած փողոց: — Զեւուած կսառ. — Վարձուած կառք. — Քալող կենդանի. — Բարկացող ծերունի. — Մեռած գործաւոր:

61. Հետեւեալ Չայնաբիութիւնները մէյմէկ խօսքի մէջ գործածեցէ՛ք (Ը. Պրակ, էջ 80, Հրան. 65):

Երանի՛, Մե՛զր: Ապրի՛ս: Օ՛ն: Աւա՛դ: Ա՛յ: Ա՛ն: Կեցցէ՛: Ան՛ձք: Վա՛յ:

62. Հարցումներուն պատասխանելով՝ ըսէ՛ք թէ ի՞նչ՝ Տեսակ Չայնաբիութիւն կը գործածենք:

1. Երբ բանի մը փոփարիներ: 2. Երբ բանի մը վրայ ցաւիներ: 3. Երբ բանի մը վրայ զղչանք: 4. Երբ բանի մը վրայ զարմանանք: 5. Երբ բանի մը վրայ ուրախանանք: 6. Երբ մէկուն համար զգուանք յայտնենք: 7. Երբ մէկուն բարկանանք: 8. Երբ փոխ զրանք:

19. ԴԱՍ. — ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

ԶԱՆԱՍԷՐ ԱՇԱԿԵՐՏԸ

Ամէն մարդ կը սիրէ բարի աշակերտը որ միշտ իր գործին կը պարասպի, ուշադիր է եւ ջանասէր: Իր ժամերը շուտ կը սահին, ինչու որ լաւ անցուած ժամանակը կարճ կը թուի: Ուսումը կը զբօսցընէ զինք, ընթերցումը հանգստութիւն կուտայ, աշխատանքը հաճոյք կ'առթէ անոր: Ամէն բան դիւրին կուգայ անոր եւ ամէնէն դժուար բաներու մէջ ալ կը յաջողի: Այդ պատճառով, ընկերներն ալ զինք կը սիրեն, ուսուցիչը կը վարձատրէ: Մայրը, որ երջանիկ է անոր բարեյօժարութեան համար, գովեստ կ'ուզէ անոր: Ապագային, համեստ գլխանական մը պիտի ըլլայ, ինչու որ համեստութիւնը սովորական ընկերն է հմտութեան, կամ՝ իմաստունին ըսածին պէս՝ «Համեստութիւնը եւ տաղանդը միշտ միասին կ'ընթանան»: Այսպիսի աշակերտի մը վիճակին կը նախանձիմ. եւ ո՛վ արդեօք չպիտի նախանձի, երբ նկատէ թէ լաւ դաստիարակութիւնը առաքինութեան աղբիւրը եւ բոլոր բարիքներու սկզբնապատճառն է:

63. Վերի հասուածը վերլուծեցէ՛ք՝ ցոյց տալով բառերուն տեսակն ու կրած փոփոխումները: Ցեսոյ որոշեցէ՛ք նախադասութեանց էական մասերն ու բառերուն պատճօնը:

20. ԴԱՍ. — ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

64. Խօսքերն ամբողջացուցէ՛ք:

1. Վտփորի նեղուցը կը միացնէ... եւ... ծովերը: — 2. Սէլանիկի շոքը կը գտնուի... ծովուն մէջ: — 3. ... կզգին կը գտնուի Միջերկրական ծովուն մէջ: — 4. Պայթան լեռները կը գտնուին... (ն՞ր երկրի մէջ): — 5. Պայթանեան լեռնաշղթան ունի... ճիւղ: — 6. Իզմիրի ծովածոցը կը գտնուի... (ն՞ր ծովուն մէջ): — 7. Ատալիայի եւ Իսթանբուլի ծոցերը կը գտնուին... (ն՞ր ծովուն մէջ): — 8. Նիկոմիդիոյ ծոցը կը գտնուի... (ն՞ր ծովուն մէջ): — 9. Ասիական Թուրքիոյ Կուսակալութիւններն են...:

**65.** Հետեւեալ Շաղկապները մէյմէկ խօսքի մէջ գործածեցէք,  
(Ը. Պրակ, էջ 79, Հրահ. 61):

*Եթէ, ու, բանի որ, եւ, երբոր, ինչու որ, որովհետեւ, մանաւանդ, որպէսզի, քան թէ:*

**66.** Ը. Պրակ, էջ 76, Հրահ. 53ի ներգործական բայերը Անցեալ կատարեալ եզակի Ա. Դէմնով գրեցէ՛ք Բովը դնելով *ևս* Տէրբային:

**67.** Նոյն Բայերը Անցեալ կատարեալ եզակի Գ. Դէմնով գրեցէ՛ք իմաստին յարմար Տէրբայինը կցելով:

**68.** Նոյն Բայերը Անցեալ անկատար եզակի Գ. Դէմնով գրելէ *և* Տէրբայինը կցելէ *եսք*, մէյմէկ Սեռի խնդիր դրէ՛ք:

**69.** Ը. Պրակ, էջ 77, Հրահ. 57ը նորէն գրեցէ՛ք Բացայայտիչները ջնջելով:

**70.** Սա զոյց բառերը (Ը. Պրակ, էջ 78, Հրահ. 59)՝ մէյմէկ խօսքի մէջ գործածեցէ՛ք.

1. ԱՅոռին ներքեւ, հայրիին դիմաց, դուռին առջեւ, պատին ետեւ, ծառին վրայ, անտուկին մէջ, հողին տակ. — 2. Հիւանդին համար, ջորեպանին հետ, հովին դէմ, ընկոյզի չափ, գետին մօտ, կովու պէս. — 3. Զուրէն զատ, մեռնէլէն ի վեր, բազաբէն զուրա. — 4. Մինչեւ ծովեզերք, դէպի անտառ.

**71.** Հետեւալ Հրահանգին մէջ շեղագիր բառերը ի՞նչ մասն բանի են *և* ի՞նչ հոլով:

1. Աղաւթի կամաց կամաց կը վարժուի կերակուր եփելու. — 2. Պարտէզը ջրելու կ'երթան. — Ապրողին հագուստ պէտք է, մեռնողին պատանք. — 4. Զրին ղերածը քամին կը տանի. — 5. Խօսելիքս աղէկ միտքդ պահէ. — 6. Աստուծոյ պարգևւածով զո՞ն ըլլալու ենք. — 7. Ես շատս կը պատմեմ. — 8. Լողալ գիացողները խղիղուելէ ազատեցան.

**72.** Անորոշ եղանակի Բայերուն գործածութիւնը ցոյց տուող վերի օրինակներուն պէս խօսքեր շինեցէ՛ք:

**73.** Ըսէ՛ք՝ Առողջանութեան ո՞ր նշանները պէ՛տք է դնել.

1. Բառի մը մէկ վանկը ուժով կարգալու համար. — 2. Կրճատուած ձայնաւորի մը տեղ. — 3. Հարց-պատասխանէ առաջ. — 4. Հարցական բառերու վրայ. — 5. Կիրք յայտնող բառերու վրայ. — 6. Տողին ձայրը կիսատ մնացած վանկին տակ. — 7. Ուրիշի մը խօսքը առաջ քաշուած ատեն. — 8. Իրրեւ մեկնութիւն զրուած խօսքերուն սկիզբն ու վերջը. — 9. Դիտմամբ թերի ձգուած խօսքէ մը ետքը. — 10. Բառի մը մէկ բանի զննութիւնը համառոտութեան նշան.



30

# ՆՈՐ ԴՊՐՈՅ

ՆԱԽԱԿՐԹՈՒԹԵԱՆ ԴԱՍԸՆԹՅՅՔ

ՀԱՄԱԼԵԳՐՈՆ ԿՐՈՒԹԵԱՄԲ

1<sup>0</sup>. — Դպրոցական տարին 10 ամիս ըլլալով՝ ՆՈՐ ԴՊՐՈՅն ալ տասը Պրակներու բաժնուած է: Մէն մի Պրակ կը պարունակէ մէկ ամսուան մէջ ուսանելի առարկաներէն ամէն այն ճիւղերը, որոնք պարտաւորիչ են Նախակրթութեան Դասընթացքին համար:

2<sup>0</sup>. — Դասերու տւանդումը ճշդոյ ժԱՄԱՆԱԿԱՅՈՅՅը տարւած է վեցերորդ Պրակին մէջ: Իսկ շարանական ԴԱՍԱՅՈՒՅՄԱԿները որոշուած են Թ. Պրակին կցուած յաւելումական Սերմով մը:

3<sup>0</sup>. — ՆՈՐ ԴՊՐՈՅի պարունակութեան և մեծութիւն վրայ մանրամասն խօսուած է ՇՐՋԱՐԵՐԱԿԱՆ ԾԱՆՈՒՅՄԱԿի անուն մասնաւոր Պրակին մէջ (որ փոփոքողներուն ճրի կը դրկուի), ինչպէս և Ա. Պրակին սկիզբը: Անոնց ընթացումը կը յանձնարարենք ամէն Ուսուցչի:

4<sup>0</sup>. — ՆՈՐ ԴՊՐՈՅը ճիմուած է Համակերտն Դրութեան վրայ, հետեւողութեամբ Ուսուցչապետ Ա. Սէնեէղի համանուն զործին, որ մեծ հռչակ հանած է և կը զործածուի Եւրոպական առաջնակարգ դպրոցներու մէջ:

5<sup>0</sup>. — ՆՈՐ ԴՊՐՈՅին շնորհիւ կարելի կ'ըլլայ հաստատել կանոնաւորութիւն և միօրինակութիւն՝ բոլոր Հայ դպրոցներու մէջ ուր ընդունուած է:

6<sup>0</sup>. — ՆՈՐ ԴՊՐՈՅը ամէնէն լուսամիտ առաջնորդն է Հայ Ուսուցչին և անոր կը թելադրէ ժամանակակից կրթութեան ոգին և մանկավարժութեան գործնական եղանակները:

7<sup>0</sup>. — ՆՈՐ ԴՊՐՈՅը կարելի է ստանալ զատ զատ Պրակներով և կամ 10 պրակը միասին կազմուած:

8<sup>0</sup>. — Ամբողջ 10 Պրակին զինն է Պոլսոյ համար 30 դրուշ, գաւառներու համար 35 դրուշ, արտասահմանի համար 8 ֆրանք (3 րուպլի): Փոսթի ծախքը մեր վրայ է:

9<sup>0</sup>. — Պրակները զատ զատ կը ծախուին Թական դրուշի:

10<sup>0</sup>. — Տաւը ձեռք մէկէն գնողը 1 ևսք նուէր կը ստանայ:

آستانه د سركه جیده خوراسانجيان خاندنه صمباط افدى داوديان

Հասցէ. — ՍՄԻԱՏ ԼՅ. ԴՅՈՒԹԵԱՆ

Խօրասանձեան խան, Սիրիսէի, Կ. Պոլիս

2013

3529

« Ազգային գրադարան



NL0060726

